Ն 1409 — 1890 ՓԵՏՐՎԱՐ 7 ՇԱԲԱԹ — 1307 ՀԷՄԱՁԻ ԻՒ ԱՒԲԸ — ԱՌԱՆՁՆԷՍ

20 ԲԱՐԱ

ՀԱՅՐՏԻՒ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԱ

ԲՈԼԻՍԻԳԻՅԷ ՄԻԼԻՍԷ ԹԻՒՃԱՌԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

ԱՊՕՆԷ ՏԻՑԱԹԼԱՐԸ

	12 պուբէ	6 պուբէ	3 պուբէ
ՍԹԱՄՊՈԼ	140 ղր.	70 ղր.	40 ղր.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէջիմայէ 20 ղրուշան

{صاحب امتياز: جيوڵكيان}

ԵՒՐՈՊԱՅԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه

ԱՐՏԱՔԻՆ ՏԻՑԱԹԼԱՐԸ

Վինէի, Զնէի վէ Շինճի սահիպէ ղրշ. 8
Գիւնէիւ սահիպէ 11է 10բ. հս. » 3

Մէվսիմը նախիյա տակիր պէնտէր մէճմուէնէ գապուլ օլունմամագ վէ ատբա օլունմայան էվրաղ իտտէ օլունմամագ տարը։

Իտարէխանէսի, Սթամբօլսա Գապը Ալի ճատտէսինտէ Նումէրօ 20 Ճիվէլէկեան մաթպասասընտա տարը։ Գրաֆիֆէի մէվսիմ հաղորդնա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

Սոֆիատան իչար օլընտրղընա կէօրէ, պինպաչը Բանիցանըն զէվճէ-ան՝ Սոֆիատաքի գօնսօլոսարընը՝ զէվճի լէհինտէ թէվասսութէրինի բէճա իթմիշտիր։ Մուսաիլէ,լհա՝ հապսխանէտէ զէվճինտէ իչքինճէ վերլանիկիհատպիլէ, պու հալէ նիհայէթի վերիլմէսինի, վէ մուհաքէմէնին ալէնի օլմասը իչիւն Մ. Սմամպուլօֆ նէզտինտէ իճրաի թէչէպպիւսաթ իտիլմէսինի տակի գօնսօլոսարատան ըէճա իթմիշ իմիշ։

Իթալիա Մէճլիսը մէպուսանընտա ապատան Մ. Մացցօլէնի՝ Ինկիլիթէրա իլէ Բօրթուկալ պէյնինտէքի միւնասաբնը թէսվիրէսի՝ Պէրլինտէքի Աֆրիգա գօնֆէրանսը մուգավէնէմէսինին 12նճի մատտէսի մուճիպինճէ պիր հէյէթը հաքէմէ հէվալէ օլունմասընա տաիր Իթալիա հիւբիւմէթի թարաֆընտան վուգու պուլան թէչէպպիւս հագրնտա ըէիսը վիւքէլա Մ. Գրիսբիի իսթիճվապ իթմիշ օլմաղլա, Մ. Գրիսբի՝ օլ պապատէքի միւգաքէրթա պաշլանմըշ օլտըղընտան, շիմալիքը պիր ճէվապ վերէմէյէճէյինի պէյան էյլէմիշ տիր։

Ռիվայէթէ կէօրէ, Ալէմանիատա ինթիխապաթ իճրա օլընտրգտան սոնրա բրէնս Պրազմարգը եէվմը վէլատէթի օլան ալաքը։ ապրիլին 1ինճի կիւնիւ ըէսմի կաղէթա՝ իմբէրաթօր թարաֆընտան միւշարէյէհէ կէօնտէրիլէն պիր մէքթուպը նէշր իտէճէք տիր։ Իմբէրաթօր մէքթուպտա, բրէնսին 40 սէնէսէն զիյատտ տէվամ իթմիշ օլան մէսէլէքը բուլիթիգխի էսնասընտա իպրաղ էյլէտիկի խրտէմաթ զիքր օլընտրգտան սոնրա, պու կիպի պիր զարէթ սահիպինին միւհմաճը իսթիրահաթ օլտըղը պէյան իտիլէճէք տիր։

Մէսէլէնին միւշքիլ ճիհէթի՝ իմբէրաթօրին պաշ վէքեալէթ մագամընը թէվմի իտէճէկի զամրն ինթիխապը իտուսուսընտա տրը։ Մագամը մէգթիւր իչիւն 3 զամրն եանի գօնթ Վալտէրսէ իլէ գօնթ հէրպէրթ տր Պիգմարգին վէ Մ. Բուրգամէրին իսմէրի սէօյլէնմէքտէ տիր։

Մ. Բուրգամէրին տիկէր իքի բագիպինէ զալէպէ չալաճաղը՝ սէրայը իմբէրաթօրիտէ զանն իտիլմէքտէ տիր։

Գրալ Միլլի՝ Պէլկրատտա ահէպ-պապընտան պիրինէ եազտըղը պիր մէքթուպտա, գարիպէն Սրանիա թարիգիլէ պէյան էյլէմիշ տիր։

Միւհթէմէտ Ամէրիգատա Ամերգանատա էյալէթինտէ տէլիգանը՝ նէն պիրի՝ ալագա իթտիկէ պիր գըզն պիրրինի իզալէ իթտիքաէն սոնրա թէլէֆ իթմիշ վէ գաչմագ խրա թէմիշ իսէ տէ, զօնչուլար՝ մէրգումը թուրթուպ մահալը ճինայէթէ կէօթիւրտիքէն սոնղրա գըզն նաշը իւզերինտէ գամիրի պալթա իլէ գալ վէ պաճագլարընը վէ պաշընը քէսէրէք իտամ իթմիշլէր տիր։

ԹԷԼԵԼԻՊԱՖ

(Ադոռ ոը Գոնբանինօբ)

Բարիզ 17 փետր.

Ֆէկ-բոնը պէյանընա կէօրէ, մարէշալ Մագ-Մահոն՝ հալէքէթը վագրաբընտան տօլայը տիւգ տ'Օլէանը թէպրիք իչիւն Մարքի Պօվուարըն խանէսինէ կիտիպ իսմինի գայտ իթտիրմիշ տիր։

Բարիզ 17 փետր.

Էէս ոը Բուլինն պէյանընա կէօրէ, հուտուտատաքի ասքէրին թէգեիտ ուիքտալի՝ Ալէմանիատա եէնիտէն իքի ֆրգան ասքէրինին թէչքիլի նէթիճէսի տիր։

Սբանտաւ 17 փետր.

Ալէմանիա տախիլինտէ վագը պէօյիւք ֆապրիգալար թարաֆընտան նապ օլընան մուրախասալը իլէ տիւնքի կիւն վուգու պուլան միւզաքէրաթի միւնասէպէթիլէ, հարպիէ նապրը՝ իմբէրաթօր նամընա օլարագ բէք չօգ ֆապրիգաթօրլար իլէ ամէլէյէ նիշանլար վէրմիշ տիր։ Նապրը միւշարէլէյի՝ իգ ամէթկեահ մէսէլէսինտէն պահս իմտիկի սըրատա, ամէլէյէ մախսուս պիր թագրմ խանէլէր ինչասը իչիւն մէպալիղը քիւլիրէ վէ եաշը ամէլէ իչիւն տախի պիր իւճրէթը միւնղամէ իմթասընը վատ էյլէմիշ տիր։

Մատրիտ 17 փետր.

Գոնչի տը Բաբլ իլէ տիւգ տը Շարթը՝ Հավանայա միւվասէլէթ իթտիկէր։

Մատրիտ 17 փետր.

Մէճլիսը մէպուսանտա խարճիլէ նապրը՝ Ճիպրալթար գուրպինտէ Ինկիլիթէրա թարաֆընտան ինչա օլընանագ պիր գանալ իլէ Ինկիլիզ տօնանմասընն Գանարին ատալարը գուրպինտէքի մանօվրալարը հագրնտա իրրատ օլընան պիր սիվալէ ճէվապտն, պու պապատ ճանիրաբ հիւբիւմէթտէն պագը մալիւմաթը բէսիրէք թալէպ օլընտըղընը վէ հիւքիւմէթին պու իչատ քէմալը մէթանէթլէ հարէքէթ իտէճէյինի պէյան իթմիշ տիր։

Պէլկրատ 17 փետր.

Մէճլիսը մէպուսան՝ չըմէնտրֆէր խաթթլարընն իչլէթմէ իմթիյազընն իչլէթիրաբ իչիւն 26,600,000 ֆրանխանի հագրնտաքի լայիհայը գապուլ իթմիշ տիր։

Պէրն 17 փետր.

Զվիցէրիա ճիւմհուրիյէթինին մէճլիսը միւթթաճրտը ամէլէ մէսէլէսի նէ տաիր Ալէմանեա թարաֆընտան վուգու պուլան տավէթէ վէրիլի ճէվապտա, Ալէմանիանըն հարէքէթը վազրասը՝ Զվիցէրիա թարաֆընտան թէչքիլի օլունան գօնֆէրանսա միւշքիլաթ չըգարմագ մագսէտինէ մէպալի օլմայրպ, էն էվվէլ քէնտի (Զվիցէրիա) ճանիպինտէն թէսվիյէսի թէչքիլի իտիլէն մէսաիլին թէսվիրէսինի գօլայլաթմագ մագսէտինէ միւսթէնէտ իտիլմինի թաստիգ էյլէմիշ տիր։

Մէճլիսը մէգքիւր՝ Ալէմանիանըն տավէթը վագրասընը էսասէն գապուլ իլէ պէրապէր գօնֆէրանսընն սուրէթը թէչէքքիլի իլէ միւտէթը իճմիլմաք վէ բրուքսալը հագրնտա Ալէմանիա հիւբիւմէթին տէն պագը մալիւմաթ թալէպ էյլէմէքտէ տիր։

Վէյանա 18 փետր.

Աւսթրիանընն էսպագ խարճիլէ նապրը գօնթ Անտրասի կէճէ եարբսընտան 3 սաաթ սոնրա վէֆատ իթմիշ տիր։

(Ադոռ Օրէնբաչ)

Բարիզ 18 փետր.

Ֆրանսանընն Բէթէրսպուրկտաքի սէֆիրի Մ. տը Լապուլէյ՝ ահվալը սրհհիթսինէ պագմագսըզրն սէմու-րիյէթինի մուհաֆազա իթմէկի թալէպ իթտիկինտէն, Տէրսաատէթ սէֆիրի գօնթ տը Մոնթեպելլօ Տէրսաատէթտէ գալըպ, պագը կազէթալար թարաֆընտան բիվայէթ օլունտըղը վէճհէյէ Ֆրանսանըն իթալիա սէֆարէթինէ թալին օլընմամագ տրը։

Բարիզ 18 փետր.

Մէճլիսը մէպուսան՝ Թիւրքիա իլէ Ֆրանսա պէյնինտէ մէվճուտ թիճարէթի ահտնամէսինին թէճտիտինէ տաիր Մ. Թիւռէլ թարաֆընտան իրատ օլընան սիվալրն միւզաքէրէսինի եէվմը աբէրէ թաալիգ իմիշ տիր։ Հիւքիւմէթ՝ պու մէսէլէ հագրնտա իճրաի միւզաքէրաթի իթմէզտէն էվվէլ Պապը Ալինին ճէվապընա պէքլէյէճէք տիր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Պոդէ վաբօրը հիւմայունը սիւվարիսի պինպաչը հաֆըզ հիւսէյին պէյիլէ, Իտարէի Մախսուսէ մաքինա էնսբէքթօրը պինպաչը Վէսաֆի պէյէ դայմագամըգ,

Սուլթանէ վաբօրը հիւմայունը սէյրը սէֆարին մէմուրը սաղ գալ ադաբը Ահմէտ Բէմզի էֆ. իլէ, Միտիլլի լիման ըէիսի սաղ գալ աղաբը Հասան ղաբտանա պինպաչըլըգ բիւթպէսի թէվճիհ պուլուրլմըշ տրը։

ՄՈՒՍԱ ՊԷՅ

Գու կիւնքի Սաղոհտա օգունմըշ տրը։ «Պիթլիս վիլայէթի տախիլինտէ Ալալաթ գազասընա թագի Դիւանը գարիէլի Կիւլիւզարրն խանէսինէ տուխուլ իլէ մէգպուրէյի ճէրհ վէ Մուրատան տէտէի վէ Կիւլիզարրն գարնբէտերի Մանուկ վէ զէվճի Ցակոբը գաթլ վէ էվալ ու էշեասընը ախպ ու զասպ իթտիկի իտտասարյլա մաղնուալէյհ օյան Մուսա պէյ հագրնտա միւսթանթիգ թարաֆընտան վերիլէն մէնը մուհաքէմէ գարարը ալէյհինէ միւտտահի չախսի Կիւլիզար թարաֆընտան իթիրազ օլունմաղլա, էվրագը լազրմէսի՝ հէյէթը իթհամիրէյէ թէվտի դրընտրդր իչտիրմիշ տիր։»

ՏԱԽԻԼԻՅԷ

—Մէմուրիրը հիւքիւմէթէ սէրիան պիրէր մաաշ իթթասը հագրնտա Պապը Ալիէ իրատէի Սէնիէ վիւրուտ իթտիկի, վէ մաաշաթա թախսիս օլընմագ իւզրէ էլեէվմ 140000 լիրալրգ պիր խմիգրագ ագտը ի-չիւն միւգաբէրաթա ճերէյան իթմէքտտէ օլտըղը Մէնիլեօրտ օգունմըշտրը։

—Մախսուսէնին Շ-ոէ վաբօրընն կէյէնտէ հարէմ Իսկէլէսի էօնիւնտէ Տ-ոբ-նամ Ինկիլիզ վաբօրընն իւզէրրնէ տիւշէրէք հէր իքի վաբօրը սագամիամրշ օյան Շ-ոէ սիվարիսի պինպաչը Ճէմալ էֆ.՝ Հայ հապս օրնտրգտան սոնրա պիր միւտտէթ սէֆիանը Շահանէտէն պիրինտէ Զնճի սիվարիլիքէ խմիխտամ օյունագագ տրը։

—Պահրիյէ սէնալի սիւպեան թապուրը մուգիգա մուալիմի Լօմպարտի էֆ.՝ քէնտի արզուսը մուճիպին ճէ պինպաչրլրգ բիւթպէսիլէ սիւքը ասքէրիյէ տախիլ օյմուշ տրը։

—Մախսուսէնին մուհասէպէճիսի Նէճիպ էֆ. ազլ օյունրպ, մէմուրի յէրը մէգքիւրէյէ վէքեալէթէն մուհասէպէ միւմէյիզի Մ՝օհսին պէյ թարին օյունմըշ տրը։

—Լօնտրատան Մ. Միչէլ Զարիֆի իլէ Ամերիկատան Մ. Անտրէ Սինկլոս՝ Պէյօղլունտա Բում միլլէթ մէքթէպինին մէսարիֆը ինչարիէսի իչիւն 100էր լիրա իսանէ կէօնտէրմիյէր տիր։

—Իթալիա սէֆարէթի պիրինճի սրը քեամիպար ճէտիտի Մ. Պուսագօ իլէ, Եունան սէֆարէթի 2ինճի թէր ճէմանը Մ. Նաուտ՝ տիւն Տէրսաատէթէ կէլմիշէր տիր։

—Եամագլր-վակոն գումբանեասը միտրի Մ. Նակէլմաքէր թարաֆընտան իսթիյազը թալէպ օյնան չըմէնտրֆէր խաթթը՝ եալնըզ Մուսանեատան Պրուսայա գառար օլմայրպ, խաթթը մէգքիւրն Քէօթահէյա գառար ուղատրլմասը տախի իսթիյազ տախիլինտէ օլարագ իսթիտա իտտիրմիշ տիր։

Մ. Նակէլմաքէր՝ տառ խաթթը պիր չըմէնտրֆէր ինչասը իսթիյազը նը թալէպ իսթմէքտէ օլուպ, օլապատ Նաֆիա նէզարէթինէ թագտիմ իսթտիկի լարիհա՝ նէզարէթը միւշարէյէ,յհատան Պապը Ալիէ թագտիմ օլունմըշ տրը։

—Սամսուն իլէ Պապտատ պէյնին տէ պիր չըմէնտրֆէր ինչասընա թարիպ օյան Մ. Դօթար՝ պու քէրրէ էվրօբատան Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

—Թիւրքիա վէ Ալէմանիա մուրախասալարը պէյնինտէ իսվա օյընան եէնի թիճարէթի ահտնամէսի՝ մէճլիսը խասը վիւքէյճա զապուլ օյընմըշ տրը։ Ահճագ ճանիպը Պապը Ալիտէն պիր կէօմրիւք նիզամնամէսի թանզիմ վէ նիզամնամէի մէգքիւր Ալէմանիա թարաֆընտան գապուլ խտիրտքտէն սոնրա մէգքիւր ահտնամէնին մէգրը իճրայէ վազ օյընապիլէճէյինին Ալէմանիա՝ հիւբիւմէթը Սէնիէյէ պէյան էյլէմիշ տիր։

—Պէլճիգա սէֆիրի Մ. Ֆօրիկրաղ՝ մէէզունէն մէմլէքէթինէ, վէ պանքէր Մ. Սթէֆանօվիչ՝ Ամինայա աղիմէթ իթմիշէր տիր։

—Սէրվէթտէ օգունտրղընա կէօրէ, Բում բաթրիղխանէսինին միւղայէզի մալիյէսի քէսպը չիտտէթ իտուպ, պիր գաչ ադամ պէրու մէմուրին վէ խաստէմէսինէ մաաշ վէրիլէմէմէքտէ օյմասընա մէպնի, միլլէթ մէճլիսը միւթթէլիթի՝ պիր չարէ պուլմագ իւզրէ միւգաքէրէ վէ իսթիշարէյէ մէճպուրիյէթ կէօրմիշ տիր։

Մէթրօբօլիտ վէ բիւգօբսալարընն ավտիտինի թաշրա էհալիսի թէէտիյէ էյլէտիկի հալտէ, Բաթրիգ օլմագլա պէրապէր Սթամպօլ վէ ճիվարը պաշ բիւգօբսը օյան Ռում Բաթրիգնէ թաշրա մէթրօբօլիտ վէ բիւգօբսալարընն սէնէվի իթա էյլէտիկի 3-4000 լիրատան պաչդա, Բաթրիգխանէ սանտրղը տախի չէկ լի 125էր լիրատան սէնէվի 1500 լիրա վերմէքտէ օլտըղընտան, հիշ օլմադիսէ, պու մ[illegible] վէ ճրպարընտա միւթէմէքքին Ռում-լար թարաֆընտան ճէյ օյունընա գարար վերիլմիշ տիր։

Վերիլէն գարար իգթիզասընճա, պէհէր ֆամիլեա բէխսիսէն պրնմագ իւզրէ թախսիս օյնան վերկի 4 պինֆա թագսիմ օյընրպ, պիրինճի սընֆըն վերէճէկի մէպլաղ՝ պու սընֆա տախիլ օյանագ օյան զէվամթի բէյնինի թէրք օյընմըշ, վէ ի քինճի սընֆտան սէնէվի 25 վէ 3ինճի սընֆտան 15 վէ կինճի սընֆտան 5 ղրշ. տալդ իտիլմէսի թէնիպ օյընմըշ տրը։

Ռում Բաթրիգի էֆ.նին սէնէվի մաաշը 600,000 ղրշ. օյմագլա, ըստ թամպալ վէ ճիվարը Ռում էհալիսինէն սէնէվի թահսիլ օյընմասը միհթէմիլ օյան 2-2500 լիրա իլէ միւզայէպ ամիլիէնին պիր տէրէճէյէ գառար թէհվինի, վէ մէմուրին վէ խաստէմէ մաաշաթընընն թէէտինի մէմուլատտա օյընը յօր։

—Պրուսա վիլայէթինտէ պիր միւտտէթտէն պէրու գալպ ագչէ սիբիլիմէքտէ օյտըղը հալտէ պու քէրրէ գալպագան գալպալարը իլէ գալպ չէրեէք վէ 5 մէճիտիյէ վէ գալպա գանլարընն տէրտէսթ իտիլտիկի՝ Պրուսատան Զապթիյէ նէզարէթինէ պիլտիրիլմիշ տիր։

—Խատրմ քէօրիւ ճիհէթինտէ թօշճ միրիլիվասը հիւսէյին բաչա իլէ, խատրմ քէօրիւ իսթիհքեամ վէ ինշաաթ գօմիսիօնը ադաալընտան գամագամ Նուրի պէյ՝ պու քէրրէ վէ ֆաթ իմիշլէր տիր։

—Ժանտարմալարընն թէգաիւտ իտիրմէմէսի վէ պինանէն ալէյհ մասալարընտան 100տէ 5 ալընմասը վէ ֆագաթ պուլնարտան իճրաի վազիֆէ իտէր իքէն վէֆաթ իտէն վէ եարալանան օլուշ իսէ, ինդէրէ տօղրուտան տօղրույա Մալիյէ նէզարէթինտէն մասալ թախսիսի գարարլաշտրըլըպ, քէյֆիյէթ՝ մագամը Սէրասքէրիտէն պիլճիրմէ Ժանտարմա գօմանտանլըգլարընա իշար պուլրըմշ տրը։

—Սթամպոլ Պանգասընն ալաճաղը օյան 150000 ֆրանք վերէմէմէսին տէն տօլայը Իմմարիանը Լիմֆրնօ չէհրինտէ իճրաի մուամէլէ իտէն Եունանը Բօսոֆանաքի նամ թիճճար մաղազասընն իքիլասընա հիւքմ իտիրտիկինի Իթալիա կապէթալարը եաղըյօրլար։

—Իւսքիւպտէն Նէ-ըշ-ա եազըլ տրղընա կէօրէ, շէհրը մէգքիւրտէ չըմէնտրֆէր սերմաքինիսթի Աւսթրիա թէպասասընտան Մ. Սուսթերին խըզմէթինտէ պուլնան պիր Իսլամ Արնավուտ՝ Մ. Սուսթերէն ալտըղը էմր իւզ'ընէ, ոթասիօն գուրպին տէ սիլահ ամմրշ օյան Եունան գօնսօլոսընն գաստաը Ամանասը թութմագ իսթէմիշ իսէ տէ, գաստա՝ ատի պիր սթասիօն պէքճիսինի տինէ մէք իսթէմէտիկինտէն թէսլիմ օյամըշ, վէ պունըն իւզէրինէ արալարընա պիր միւնազսա զուհուր իթմիշ իսէ տէ, բէք օ գառար քէսպը չիտտէթ իթմէմիշ տիր։ Պիր գաչ սաաթ սոնրա մէրգում Արնավուտ՝ Եունան գօնսօլոսանէսինէ կիտէրէք գաստասընա կիրմիշ վէ բէվմէրէ իլէ մէրգում գաստասը թէլէֆ էյլէմիշ տիր։ Եունան գօնսօլոս վէ թէրճէմանը՝ սիլահ սէսի իւզէրինէ մահալը ճինայէթէ գօշուպ մէրգում Արնավուտը թէվգիֆէ հիւքիւմէթ թէսլիմ իթմիշէր տիր։ Հիւքիւմէթ՝ թահգիգաթա իպթիտար իթմիշ օլուպ, Ամանասը գօնսօլոսանէսինին իչէ միւտահէլէսինի գապուլ իթմէյօր իմիշ։

—Մարսիլիա գազասը Ամերիգանատան Նիւ-Եորքտան ստացաբ հետեւեալ հեռագիրը։

Ֆրանսական Գոնգոյի Ֆրանսական Գոնգոյի Ֆրանսական Գոնգոյի

ԱԶԳԱՅԻՆ

ՄԱՆԱՍԹԵՐԱՍԷՐԸՄԷԶ

Գ-ՆԸ Դ-Ր-Ը-Ն

Մինչև իշխերիմիզոտ էկէր հազգընտա բէք չօգ սէօղ սէօղէնմիշ, վէ ֆագաթի հիշ պիր շէյ եարբերմամբշ պիր սէսէլէ վար լուծ՝ օ տու մանասթերլար մէսէլէսի տիր։

Բաթրիգխանէ արատա պիր Վանորէյ Երէոտրդ թէչքիլ իտէր, մուֆասսալ լարիհալար թանդիմ, վէ անկերտէն տահա մուֆասսալ նութզլար իրատ օլընբր։ պիր գաչ այ մինչև իշլերտէ ինթիզամընը արթմասընը արզու իտէն աչխարհականլար իլէ մանասթրա չէքիլիպ բահաթճա էօմիւր կէչիրմէք արզուսընտա պուլունան ինթիլար կրօնականլարտա թաթը իւսիտլէր հասբլ օլուր։ վէ պատէհու թէքրար եվվէլքի հալը տէվամ իտիւպ, մանասթրլարըն հալ սէֆալէթ իշթիմալը՝ ինթիզամ արզուսընտա պուլընանլարըն մուճիպը թէէսիֆի օլուր։

Սահմանադրութիւնըն նէշրինտէն պէրու՝ բէք չօգ չէյլէրտէ ազ չօգ պիր իսլահաթ իճրա ինմէք, ազ չօգ պիր էյիլիք հասբլ էյլէմէք միմբին օլմուշ տուր։ պու մանասթրլար իշինտէ իսկ՝ իսլահաթ իճրասը չէօրէ տուրսուն, պիրաքս սէդհէպ վէ քիրթաի նազարընտան բէք պէօրէք պիր վաղիֆէ իրգա ինմիշ օլան օ մուգատտէս թէէսիսաթ կիւնտէն կիւնէ իգթիսաստան տիւշմիշ, բէք չօգլարը մուահթաղ պիր հալէ կէլմիշ, վէ իշլերինտէ պօրճ ալթընտա էզիմէյէն հէման նատիր գալմշ տուր։

Սէնէլէրճէ պիր մանասթրընն բիյասէթինի իհրաղ էյլէմիշ օլան Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլէրինին զէմանը իտարէլէրինտէ մանասթրլարըն պու հալը սէֆիլանէսի նազարը տիգզաթա ալընարագ՝ իսլահաթը լաղշմէնին իճրասընա թէվէսսիւլ իտիլմէսի՝ բէնտիլէրինին Բաթրիգլիկէ ինթիսապ իտիլտիքլէրի զէմանտան պէրու՝ ումումէն ինթիզար իտիլէն իճրասթատան իտի։ պինաէնալէյհ մանասթրլար մէսէլէսինին միւզաքէրէսի իչուն ախիրէն Բաթրիգխանէճէ վուգու պուլան թէչէպպիւսաթ քէմալը մէճմունիյէթլէ թէլագգը իտիլիշ, վէ պու թէչէպպիւսաթըն խայրը նէթիճէլը հասբլ էյլէմէսի ումուսէն թէմէննի իտիլմէքտէ պուլընմբշ տուր։

* *

Մանասթրլար մէսէլէսինին էշէմ միլէթը ֆէվգէլատէսի՝ պիգի՝ պու մէսէլէնին միլի իշլերիսիզ տայրէսինտէ ճիտտի պիր սուրէթտէ մէվգբի միւզաքէրէյէ վազ իտիլմիկի շու զէմանտա՝ օլ պապտէ պազը միւթալաաթ սէրտինէ սէվգ իտիլօր։

Պու պէնտին մուհարրիրինին զանընճա՝ մանասթրլար հագգընտա պու անէ տէկին եարբլան վէ սէօյլէնէն շէյլէրին հիչ պիր նէթիճէ հասբլ լուէմէմիշ օլմասը՝ իքի սէպպատէն իլերի կէլմիշ տիր քի՝ պունլարըն պիրինճիսի պիգտէ մանասթրլարն նէ՞ կիպի միւէսսէսաթ օլտրգլարը նազարը տիգզաթա ալընմամասը, վէ իքինճիսի տէ՝ զէմանըն կէօսթէրտիկի իհթիյաճ վէ մէճպուրիյէթլէրէ տիգզաթ իտիլմէսի տիր։

Թրիսթիյանլըգտա Ֆիլիսէլէր վար տրբ քի՝ մանասթրլարըն բէհապին արնքիընն տիւնեատան չէքիլիպ—կէչինմէք էնտիշէսի օլմագտրզըն—բահաթճա էօմիւր կէչիրմէք, վէ տուա իմմէք մահալլէրի օլմասընը գապուլ իմմիշլէր տիր։ պու հալտէ՝ մանասթրլարըն մուգատտէս թէնպէլխանէլէրտէն բէք ազ ֆարգը օլուր։ ֆագաթի Լուսաւորչական Ֆիլիսէֆինտէ՝ մանասթրլար պէօյլէ ճանընբինանլարա ֆահտէսիզ պիր սուրէթտէ- գազանմագ զարէթինտէ պուլընանլարըն մէրքէզի հիւքմինի ալմամշ տրբ։ էսկի զէմանլարտա պուշնարա վէ իսթիյարը ինզիվա իլինն լազմ օլան պիր գաչ մանասթրտան պայգա հիչ պիրի՝ պէօյլէ բուհանի-թէնպէլխանէ հալինտէ իտարէ օլընմամշ արը։ պիրաքս Ֆիլիսէմիգին վէ քիթապէթիմիզին թարիխինէ վագբէ օլանլար իթիրաֆ ի-տէրլէր քի՝ պիգտէ մանասթրլարէն մուգատտէս զարէթլէրէրին, էն միւպարէք տայրըն մէրքէզլէրի օլմուշ, պունճա միւզթէտիր միւվէրիրլէր, մուհարրիրլէր, շայիրլէր անկերտէն եէթիշմիշ, վէ պունճա նէֆիս էսէրլէր անկերտէ եազրմշ տրբ։

Տիկէր թարաֆտան՝ մանասթրլարըմզըն թարիխինէ ազ չօգ վագբի օլանլար պիլիրլէր քի՝ միւէս սէսաթը մէզքիւրէ՝ էսկի զէմանլարտա միլլէթին իւզերինէ՝ պօրճլարը թիւքենմէզ, վէ նէ գատար չալըշըլսա պիւտճէլէրի ինթիզամա կիրմէզ պիրէր եւիւ հիւքմինտէ տէյլէ իտիլէր։

Էսկի զէմանլարտա միլլէթիմիզտէ մանասթրլար միւքէմմէլ թարլալարա վէ սիրիւլէրէ մալիք, քէնտի մահսուլլերի քէնտի իտարէլէրինէ եէթիչիր, ճէնապը հագգըն հէր կէօնա նիյմէթլէրինին մէպզուլ օլարը մամուր վէ ապատան մահալլէր իտիլէր։ Մանասթրլարըմզըն էքսէրի ֆէրբահ վէ լաթիֆ մէվգբլարտա ինչա օլընմշ տրբ։ պունլար էսկի զէմանլարտա օ գատար կիւզէլ պիր հալտէ իտարէ օլընբր իտիլէր քի՝ ճիվար էհսանլէրինին եազ մէվմինտէ կիտիպ հաֆիզալարա անկերտէ իդամէթ իտէրէք, հէմ բուհանի, հէմ տէ ճիտտանի սուրէթտէ նալը ֆէրբահ օլմալարը առէթ հիւքմիւնի ալմշ իտի։ վէ պու առէթ Անատօլու պէտէլերինին էքսէրինտէ հալէա պազը տրբ։

* *

Պու հալտէ չիմտի մանասթրլարըմզըն նիշնիւն էսկի մամուրիյէթ վէ րիֆահտա պուլընմատզլարընն սէպպինի անլամագ իսթէ՞րմիսինիզ։ Շուընն իչիւն քի՝ չիմտիյէ գատար անկերճէ իճրասը տիւշինիմիշ օլան թէտապիրտէ՝ պու թարիխ իթտիկմիշ չէյլէր նազարը տիգզաթա ալընմալըզ (վէ եախօտ բէք ազ նազարը տիգզաթա ալընըզ), պաշլըճա մանասթրլարըն ճէնտար էֆենտիլէրը վէ դերվիշլէր հալինի ալմասը տիւշինիմիշ տիր։

Մանասթրլարճա իճրա օլընճագ իսլահաթ՝ իշ կէօրմէք իսթէմէյէն բէհապինէ բահաթ եաշամագ իչիւն իգամէթկեահլար հազրլամագ նօգթաի նազարընտան թէտգրզ իտիլտիքճէ, պէօյիւք պիր նէթիճէ հասբլ իթմէսինի իւմիտ իթմէյիզ։ զիրա պէօյլէ մանասթրլարտա օթուրուզ տուա իթմէքտէն պաշգա հիչ պիր շէյ եարմասան բուհպանլարա լիւզումըմզը եօք տրբ։ վէ բէհապինին էօմրլէրինի քէնտիլէրինտէն պաշգա հիչ քիմսէյէ ֆահտէսիզ սուրէթտէ իմրաբ իթմէյէրի՝ տէրէօհտ իթմիշ օլարմզը տրբ։ վէ բէհապինին էօմրլէրինի քէնտիլէրինտէն պաշգա հիչ քիմսէյէ ֆահտէսիզ սուրէթտէ իմրաբ իթմէյէրի՝ տէրէօհտ իթմիշ օլարմզը տրբ։ էսկի զէմանլարտա օ գատար կիւզէլ պիր հալտէ իտարէ օլընբր իտիլէր քի՝ ճիվար էհսանլէրինին եազ մէվմինտէ կիտիպ հաֆիզալարա անկերտէ իդամէթ իտէրէք, հէմ բուհանի, հէմ տէ ճիտտանի սուրէթտէ նալը ֆէրբահ օլմալարը առէթ հիւքմիւնի ալմշ իտի։ վէ պու առէթ Անատօլու պէտէլերինին էքսէրինտէ հալէա պազը տրբ։

* *

Պու հալտէ չիմտի մանասթրլարըմզըն նիշնիւն էսկի մամուրիյէթ վէ րիֆահտա պուլընմատզլարընն սէպպինի անլամագ իսթէ՞րմիսինիզ։ Շուընն իչիւն քի՝ չիմտիյէ գատար անկերճէ իճրասը տիւշինիմիշ օլան թէտապիրտէ՝ պու թարիխ իթտիկմիշ չէյլէր նազարը տիգզաթա ալընմալըզ (վէ եախօտ բէք ազ նազարը տիգզաթա ալընըզ), պաշլըճա մանասթրլարըն ճէնտար էֆենտիլէրը վէ դերվիշլէր հալինի ալմասը տիւշինիմիշ տիր։

Մանասթրլարճա իճրա օլընճագ իսլահաթ՝ իշ կէօրմէք իսթէմէյէն բէհապինէ բահաթ եաշամագ իչիւն իգամէթկեահլար հազրլամագ նօգթաի նազարընտան թէտգրզ իտիլտիքճէ, պէօյիւք պիր նէթիճէ հասբլ իթմէսինի իւմիտ իթմէյիզ։ զիրա պէօյլէ մանասթրլարտա օթուրուզ տուա իթմէքտէն պաշգա հիչ պիր շէյ եարմասան բուհպանլարա լիւզումըմզը եօք տրբ։ վէ բէհապինին էօմրլէրինի քէնտիլէրինտէն պաշգա հիչ քիմսէյէ ֆահտէսիզ սուրէթտէ իմրաբ իթմէյէրի՝ տէրէօհտ իթմիշ օլարմզը տրբ։ էսկի զէմանլարտա օ գատար կիւզէլ պիր հալտէ իտարէ օլընբր իտիլէր քի՝ ճիվար էհսանլէրինին եազ մէվմինտէ կիտիպ հաֆիզալարա անկերտէ իդամէթ իտէրէք, հէմ բուհանի, հէմ տէ ճիտտանի սուրէթտէ նալը ֆէրբահ օլմալարը առէթ հիւքմիւնի ալմշ իտի։ վէ պու առէթ Անատօլու պէտէլերինին էքսէրինտէ հալէա պազը տրբ։

* *

Մանասթրլարըմզը մէսէլէսինին էշէմ միլէթը ֆէվգէլատէսի՝ պիգի՝ պու մէսէլէնին միլի իշլերիսիզ տայրէսինտէ ճիտտի պիր սուրէթտէ մէվգբի միւզաքէրէյէ վազ իտիլմիկի շու զէմանտա՝ օլ պապտէ պազը միւթալաաթ սէրտինէ սէվգ իտիլօր։

Գու հալտէ չիմտի մանասթրլարըմզըն նիշնիւն էսկի մամուրիյէթ վէ րիֆահտա պուլընմատզլարընն սէպպինի անլամագ իսթէ՞րմիսինիզ։ Շուընն իչիւն քի՝ չիմտիյէ գատար անկերճէ իճրասը տիւշինիմիշ օլան թէտապիրտէ՝ պու թարիխ իթտիկմիշ չէյլէր նազարը տիգզաթա ալընմալըզ (վէ եախօտ բէք ազ նազարը տիգզաթա ալընըզ), պաշլըճա մանասթրլարըն ճէնտար էֆենտիլէրը վէ դերվիշլէր հալինի ալմասը տիւշինիմիշ տիր։

Մանասթրլարճա իճրա օլընճագ իսլահաթ՝ իշ կէօրմէք իսթէմէյէն բէհապինէ բահաթ եաշամագ իչիւն իգամէթկեահլար հազրլամագ նօգթաի նազարընտան թէտգրզ իտիլտիքճէ, պէօյիւք պիր նէթիճէ հասբլ իթմէսինի իւմիտ իթմէյիզ։ զիրա պէօյլէ մանասթրլարտա օթուրուզ տուա իթմէքտէն պաշգա հիչ պիր շէյ եարմասան բուհպանլարա լիւզումըմզը եօք տրբ։ վէ բէհապինին էօմրլէրինի քէնտիլէրինտէն պաշգա հիչ քիմսէյէ ֆահտէսիզ սուրէթտէ իմրաբ իթմէյէրի՝ տէրէօհտ իթմիշ օլարմզը տրբ։ էսկի զէմանլարտա օ գատար կիւզէլ պիր հալտէ իտարէ օլընբր իտիլէր քի՝ ճիվար էհսանլէրինին եազ մէվմինտէ կիտիպ հաֆիզալարա անկերտէ իդամէթ իտէրէք, հէմ բուհանի, հէմ տէ ճիտտանի սուրէթտէ նալը ֆէրբահ օլմալարը առէթ հիւքմիւնի ալմշ իտի։ վէ պու առէթ Անատօլու պէտէլերինին էքսէրինտէ հալէա պազը տրբ։

* *

Ֆրանսանը Սուլազ պէյտէսինտէ պիր մանասթրը վար տրբ քի, մէշհուր Պէնեդիքթին տէնիլէն իշկիսի շրգա ըրշօր։ Թրաբիսթ բաբազլարընն իլաճ վէ իշկիլերի տէ մէշհուր տրբ։ պիգ մանասթրլարբմբզընն՝ պէօյլէ «ֆագրիդալայ» օրմալարընը թալէգ իթմէյօրզ։ ֆագաթ «մէքթէպլէր» օլսուն օրմալը տրբրար։

Պու պէնտէ իսիթամ վէրմէզտէն էվվէլ՝ մանասթրլարըն իտարէսի մէսէլէսինին զայէթ միւհիմ օլան տիկէր պիր ճիհէթինի տահա օգույանլարբմբզընն նազարը տիգզաթընա արզ իթմէք իսթէրիզ։

Պու ճիհէթ՝ մանասթրլարընն բարա մուամէլէթընա աիտ տիր։

Ալէմին պիտիկի պիր շէյ տիր քի, բուհպանլրգ իլէ բարա մուամէլէսի եէքթիկէրինտէն պիւթիւն պիւթիւն ֆարգը—վէ հաթթա պազրլարընն զանընճա եէքթիկէրինին զրտար—շէյլէր տէր։ էկէր մանասթրլարբմբզընն իչէրի ինթիզամա կիրմէյօր իսէ՝ էսպապինտան պիրի տէ շու տրբ քի՝ անկերին իտարէսի միւնհասրբէն բէհապինին էլինտէ տիր։

«Տուք զկարտերն կարտեր, և Աստուծոյն Աստուծոյ» էմբը ճէլիսի իգթիզասընճա՝ բարա մուամէլէսի՝ բուհպանլարընն վէզարիֆի խարիճինտէ օլան մէվատատան տրբ։ միլի իտարէմիզտէ հէր նէրէքտէ բարա մուամէլէսի—զամէն պիթիւն էօմրէրի պու մուամէլէ իլէ կէչէն—աշխարհականլարընն էյնինտէ իսէ՝ ինթիզամ վար տրբ, վէ հէր նէրէքտէ բարա մուամէլէսի բէհապինին էլինտէ իսէ՝ 100ճէ 80 մուվազէնէսիզլիք վէ պօրճ վար տրբ։ զիրա բարա իշլերի նի իտարէ իթմէք՝ բէհապինին քէնտի մուգատտէս վազիֆէլէրինին իգթիզասընճա մէլէք վէ թէճրիպէ քէսպ իթմէմէյէ օլտրգլարը խուսուսի պիր ֆէնն տիր, վէ պու տա թաայիպ օլընմամշ։ զիրա հիչ քիմսէնին քէնտի վազիֆէ վէ մէսլէքի խարիճինտէ օլան պիր շէյի պիլմէսինի թալէպ իթմէկէ հագգ եօք տրբ։

Պու միւթալէանընն նէթիճէսի օլարագ տէրմէյան իտէճէյիմիզ արզու՝ մանասթրլարընն իտարէի մայիէսի իչիւն ճիտանի հոգաբարճութիւնլար թէչքիլի տիր։ Անճագ պու եօտա հոգաբարճութիւնլար՝ անկերի մունթազամ պիր պիճագտ տարի բէսինտէ իտարէ իտէպիրիրլէր։ Նարլ քի՝ քիլիսէլէրին վէ մէքթէպլէրին ճիսմանի թագական խորհուրդլար, վէ հոգաբարճութիւնլար վարբիասբյա պունճա սէնէլտէն պէրու մունթազամէն իտարէ օրընարգլարը, վէ պիւտճէլէրինտէ ինթիզամ հասբլ իտիլիպ, միլլէթէ պար օրմասրգլարը կէօրիւլմէքտէ տիր։

Պունը տիմէքտէն մագսէտիմիզ՝ բէհապինին հուզուզընին բայմալ իտիլմէսի տէյիլ տիր։ տերմէյան իթտիկիմիզ միւթալէանընն զապուլ բէհապինին բիճֆէրը մուճիպ օլմաճագ չէյլէր տիր, վէ զանն իթմէյիզ քի՝ բուհանի թէէսիսաթընը միւանընտա բէք միւհիմմ պիր մէվզը թութմագտա օլան մանասթրլարը՝ մամուր պիր հալէ կէմիրմէք բէհապինին մէնաֆիինէ մուզայիր պիր շէյ օլսրն։

Ֆ. Ֆ.

ՄԷՔԵԱԹԻՊ

ՕՐԹԱՔԷՕՑ

ԷՐՄԷՆԻ ԳԱԹՕԼԻԿԷ ՃԷՕՄԱՔԸ

Մեծ. Խմբագրատեա էֆ.

Ճերէոտէ Շարէյէ պատուական լրագրոյ,

Հաճեցէք հիւրընկալել ներկայս Ձեր մերձակայ թուոյն մէջ։

Հայ Կաթողիկէ հասարակութեան մէջ ամենուն ծանօթ է թէ Օրթաքէօյի թաղը Ջանացած է միշտ առաջնոյնէն հանդիսանալ թաղային գործոց ներքին կանոնաւորութեան և թաղին մանկուսոյն դաստիարակութեան գործոյն մէջ։ Աւելորդ է մի առ մի թուել առաջեալոյն յիշատակները։ Սակայն դժբաղդաբար մէկ ու կէս տարիէ ի վեր է որ ներքին անհամաձայնութիւնք ծագելով այսօր իրենց ամենաբուռն վիճակին հասած են։ Առանց կոմնակալութեան կամ հակառակութեան ազգ կրնաք ըսել թէ այս անհամաձայնութիւնք ծնած են ասկից առաջ տասը տարիէ ի վեր գործերը վարող Թաղ. Խորհրդոյ անդամց անկարող և ապարդիւն պաշտօնավարութենէն։ Դիւրին վարժարանը որ այնչափ բարի համբաւ ստացած է հայ հասարակութեան մէջ՝ տակաւառ տակաւ կորոյս իւր նախկին փայլը, և եթէ մէկ ու կէս տարի առաջ չը մտածուէր այդ դժբաղդ վիճակին վրայ այսօր վարժարանս ոչ թէ բարեկազմ նախակրթարանի մը վիճակը չը պիտի կարենար ունենալ, այլ նոյն իսկ բոլորովին կործանման վիճակի մէջ պիտի գտնուէր։ Ս. Գ. Լուսաւորչեան վարժարանին վերջին Տեսչութիւնը ամէն կողմանէ առանձնութեան մէջ թողուելով չը կրցաւ գտնել ապաւէն մը նոյն իսկ նախկին Թաղ. Խորհրդոյ անդամոց մէջ որոնք չը կրցան և ոչ հաւասարակշռել եկեղեցւոյն եղեւոյրը։ Անհատական խոստմանց վրայ վստահելով, այդ Թաղ. Խորհուրդը մեծ ծախքերու դուռ բացաւ եկեղեցւոյն և այսօր արժանիքը կորուսած է նպատա խոստացողին քով։ Եւ ի՞նչ խոստում, ի՞նչ նպատա։ Ի՞նչ ժողովրդականութիւն կրնան ունենալ անոնք որ տարիներով հասարակութեան մը հետ անցողական յարաբերութեան մէջ գրանուելով, բազմաթիւ ծախուց կենթարկեն այդ հասարակութեան եկեղեցին, լուսայ մ՚իսկ չենն նուիրեր աղքատ տղայոց դաստիարակութեան յատուկ դանձանակին։ Բայց գիւղ քի՝ բուհանի թէէսիսաթընը միանընտա բէք միւհիմմ պիր մէվզը թութմագտա օլան մանասթրլարը՝ մամուր պիր հալէ կէմիրմէք բէհապինին մէնաֆիինէ մուզայիր պիր շէյ օլսրն։

Ֆ. Ֆ.

(314)

ԳԸՉԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻԻԷԼԻԹ

ԳԱԶԱՎԻՆ ՏԷ ՄՕՆԹԻՈՒՆ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ

ՑԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Պու ֆիքրէ մէպնի տոգթօրըն ալարէթլիք գազընընն եանընա կիթմէքտէն պաշգա պիր շէյ տիւշինմէյտիկինտէն, հէր թարաֆտա մէրգումէյի տարալ տուրույր իտի։

Ֆապիէն՝ Մարթն Մատամը Շաթըլիւքս իլէ գօնուշմագտա օլտրգընը կէօրէրէք, գօշտու օ իքի գաղտրն եանընա կիթտի։

Մարթ՝ կիւլիւմսէյէրէք։— Սիզի սէքէյյօր իտիմ, էֆէնտի։ . . .

Ֆապիէն՝ հէյէճանը գալպինի տէֆ իթմէյէ չալըշարագ։— Նի՞չիւն, մատմազէլ։

Մարթ։— Համիմին պուրատա պուլընտրը իչիւն ալմըշ օլտրգըմ սրֆաթը ըսմէյէյի թէլրք իլէ, ակրպսթճէ սիզէ պէյանը չիքրան վէ մինէթտարի իթմէք իսթէրիմ։

Մատամ տը Շաթըլիւքս։— Սիզ գօնուշընըզ, էվլատլարըմ։ մուհիպզէլէրիմտէն չուրատա պուլընան Մատամ տը Սօլա պիր շէյ սէօյլէյճէյիմ, չիմտի երէկ եանընդա կէլիրիմ։ . . .—տէտի վէ իքի կէնճէյրի եալընդը պրագդպ չէքիլտի կիթտի։

Պու պէնտին մուհարրիրինին զանընճա՝ մանասթրլար հագգընտա պու անէ տէկին եարբլան վէ սէօյլէնէն շէյլէրին հիչ պիր նէթիճէ հասբլ լուէմէմիշ օլմասը՝ իքի սէպպատէն իլերի կէլմիշ տիր քի՝ պունլարըն պիրինճիսի պիգտէ մանասթրլարէն մուգատտէս զարէթլէրէրին, էն միւպարէք տայրըն մէրքէզլէրի օլմուշ, պունճա միւզթէտիր միւվէրիրլէր, մուհարրիրլէր, շայիրլէր անկերտէն եէթիշմիշ, վէ պունճա նէֆիս էսէրլէր անկերտէ եազրմշ տրբ։

Տիկէր թարաֆտան՝ մանասթրլարըմզըն թարիխինէ ազ չօգ վագբի օլանլար պիլիրլէր քի՝ միւէս սէսաթը մէզքիւրէ՝ էսկի զէմանլարտա միլլէթին իւզերինէ՝ պօրճլարը թիւքենմէզ, վէ նէ գատար չալըշըլսա պիւտճէլէրի ինթիզամա կիրմէզ պիրէր եւիւ հիւքմինտէ տէյլէ իտիլէր։

Էսկի զէմանլարտա միլլէթիմիզտէ մանասթրլար միւքէմմէլ թարլալարա վէ սիրիւլէրէ մալիք, քէնտի մահսուլլերի քէնտի իտարէլէրինէ եէթիչիր, ճէնապը հագգըն հէր կէօնա նիյմէթլէրինին մէպզուլ օլարը մամուր վէ ապատան մահալլէր իտիլէր։ Մանասթրլարըմզըն էքսէրի ֆէրբահ վէ լաթիֆ մէվգբլարտա ինչա օլընմշ տրբ։ պունլար էսկի զէմանլարտա օ գատար կիւզէլ պիր հալտէ իտարէ օլընբր իտիլէր քի՝ ճիվար էհսանլէրինին եազ մէվմինտէ կիտիպ հաֆիզալարա անկերտէ իդամէթ իտէրէք, հէմ բուհանի, հէմ տէ ճիտտանի սուրէթտէ նալը ֆէրբահ օլմալարը առէթ հիւքմիւնի ալմշ իտի։ վէ պու առէթ Անատօլու պէտէլերինին էքսէրինտէ հալէա պազը տրբ։

* *

Ֆապիէն՝ Մարթա խիթապէն։— Գօնուշարագ սալօնլարը պիր տօլաշմագ իչիւն գօլումա կիրմէյէ թէնէզզիւլ պույուրթմսընը։

Մարթ՝ եէնտէն կիւլիւմսէյէրէք։— Մէյմէմնունիյէ, էֆէնտի . . .—տէտի, վէ էլտիվէնլի էլնի կէնճ գօնթ տը Շաթըլիւքսին թիթրէյէրէք քէնտինէ ուզաթտընը գօլընա թագտը։

Ֆապիէն՝ մէրգումէ կէնճ գընը, պիր թագմ կիւզել ուֆագ աղաճլար վէ եէնիկիքէրէ միւզեյյէն օլան վէ ազ գալապալընգ պուլընան պիր քիւչիւք սալօնա կէօթիւրտի, վէ օրանընն թէնէհալընընտան պիլիսթիֆատ Մարթա տօղրու էյլէրէք, զայէթ եավաշ վէ րիգգաթէնկիզ պիր սէտա իլէ տէտի քի,

—Սիզէ եարայալիէճէք պիր վագթտա պիթթէսատուֆ էթուալ մէյտանը իւզերինտէ պուլընտրըմա նէ՞ գատար մէմնուն օլույօրըմ, մատմազէլ . . . օ թէսատիֆէ նէ՞ գտտար տուվա իտիյօրըմ, պիլէէնիզ . . .

Մարթ։— Լաքին, էֆէնտի, զանընմ օ թէսատիֆէ տուվա իթմէք՝ զկյատէ պանա բանի տիր, զիրա օ թէսատիֆէ պանա իմատատա կէլտինիզ . . .

Ֆապիէն։— Պու թէսատիֆէ պէն գատրը իլահի տիյճէյիմ . . . Պու թէսատիֆ՝ պէնիմ հէնուզ մէճհուլըմ օլան էն լաթիֆ պիր հրսսը պանա պէյան ի՞թմէտի մի, վէ պունը պանա պէյան իտիրէք հայաթըմէն նէ օլաճաղընը գարարլաշը՞ըմատը մը . . . Մատմազէլ, սիզի կէօրտիւկիմ իլք տագիդատան իթիպարէն պէն սիզին օլտում . . . Բուհրմ վէ գալպիմ սիզէ ախտ տիր, վէ էկէր գասլուլ թէնէզզիւլ իտէր իսէնիզ, էօմր ու հայաթըմ տամսի քեամիլէն սիզէ ախտ օլաճագ տրբ։

Մարթ՝ պու աթէչլի սէօզլերի քէմալը սիքիւն իլէ վէ հէման իսթիդրաղ իթմէքսիզին տինէյօր իտի։ տօգթօր Թօմբսընն իսթարաթը՝ մէրգումէնին խաթրընա կէլիյօր իտի։

Սանթէ տօգթօր Թօմբսընն՝ Մարթա հէման չէօյլէ տէմիշ իտի։

—Սիզ կիւզել, բէք կիւզելսինիզ, Մարթ, վէ բէրմանէլէրին պիր մում ըզընընա ճէզգ օլընտրգլարը կիսլի, զէնտօթլար տսխի իշտու կիւզելիկինիզտէն ճէզգ օլընըզ էթրաֆընընդտա թօբլանաճագլար տրբ . . . Գունլար՝ պրագընընը սէօյլէյճէքլերինի սէօյլէսինլեր . . . ըսթրլակ ու թատիրատճա տէյլ ալլէ էսասէն եէքտիկէրինէ տայմա միշալկ օլան նութգլարընա նէ թէճճիւպ վէ նէ տէ ինֆիալ իտինիզ . . . Ճիւզել պիր թէպէտտիւլթլա տայմա այնը պիր հավայը թէրէնիւմ իտէն պիր լանթէրնայը նասըլ տինէյէճէք իտի իսէնիզ, օ սէվգաքեարլարընը նութգլարընը տա էօյլեճէ կիւլէր եիւզ իլէ վէ սօուգ պիր թավր իլէ տինէյինիզ . . . Իսթէտիքլէրի կիպի մանալար վերկճէք լաթիֆ վէ լաքին էօթէ պէրի սէօզլէրլէ ճէվալ վերինիզ, վէ սիզէ ահմագ վէ կիւլիւնճ կէօրիւնտիքլէրինի քէնտիլէրինէ չագտրբրպ ֆարգ իթտիրմէքտէն սագընընընզ . . . Պիր ազ նազ ու իշվէ, վէ պիր ազ տա մէհարէթլէ պու եօտա մուամէլէ իթտիկինիզտէ, հէյ պիր տիւշմանընընզ օլմայաճագ վէ բէք չօգ տօսթընընզ օլաճագ տրբ . . .

Մարթ տա քէնտի քէնտինէ չէյլէ տիւշինէյօր իտի։

—Տօգթօր տօղրու կէօրիյօր իմիշ . . . պէնի սագընընբրմասընտա հագլը իմիշ . . . էն էվվէլ պէնիմէ գօնուշբպ լագրրտը իտէն տէլիգանը՝ հէման պանա ալագա իթտիկինի պէյան իտինմէ, արթըգ պունդն գայուսը կէրիտէ օլտրգընընա շիւպհէ իտէյիմ . . . պու պիր գալայ շէյ տիր . . .

Էօքսիզ գըշ՝ պու թէֆէքքիւրթա տալարագ սուս տուրմագտա վէ պաշընը աչաղա էյմէքտէ իտի։

Ֆապիէն՝ պու սիւքիւթտէն պօզուլարագ։— Լութֆէն սէօյլէյինիզ, մատմազէլ, նէ՞ տիւշինյօրսընըզ։

Մարթ։— Պանա սէօյլէտիկինիզին իւզերինէ տիւշինյօրըմ,

Ֆապիէն։— Ինանմա՞զմըսընընը պանա . . .

Մարթ։— Պէն ասլա եալան սէօյլէմիշ օլմայըպ, ալէմի տէ գալպիմ կիպի պիլիրիմ . . . Նի՞չիւն սէօզլունիզ ինանմայըպ տա սիզի թաղիր իտէյիմ։

Ֆապիէն։— Սիզ էլմասարկ պիր գըզսընընզ, մատմազէլ . . . Ա՜հ, էվվէլ, աչգ ու մուհապպէթիմէ ինանընընը . . . պու աչգ ու մուհապպէթ սամիմի տիր, հայրէթ վէ րիայէթ վէ ուպուտիյէթտէն իպարէթ տիր, էյնասընը սիզէ լայըգ պիր աչգ ու մուհապպէթ տիր . . . Պու տէտիկիմէ ինանընընը, վէ կիւնիւն պիրինտէ էօյլէ պիր աչգ ու մուհապպէթլէ մուգաբալէյ իտէպիլէճէկինիզի լութֆէն պանա սէօյլէյինիզ . . . Սէօյլէյինիզ, գօնթէս տը Շաթըլիւքս օլմաղա մուվաֆֆագաթ իտէճէ՞քմիսինիզ . . .

Մարթըն վիճուտը անիտէ թիթրէտի։

Սուս տուրուպ պաչընը էէնիտէն էօնիւնէ ատաը։

Գօնթէս տը Շաթըլիւքս օլմասընը թէքլիֆ իթմէքտէ օլան Ֆապիէնին եանը պաչընտա մէրգումէ գընը՝ եալընընը Բալ իսմի քէնտիյէ մալիւմ օլան վէ խաթրընա կէլտիքճէ գալպինի չարրընտրյա տիւշար իտէն տէլիգանլըյը տիւշինէյօր իտի։

(Յետոյ)

զիս ուսումնասէր և բարւոք մատակարարութեան փափաքող մի քանի անձանց փութաջանութեամբը Նախկին Թաղ. Խորհուրդը վեր ի վայր տապալեցաւ։ Վարժարանին կանոնաւոր հսկողութեան համար ծրագիր մը ներկայացուցեաւ Կեդրոնական Վարչութեան որ իւր Նախագահին լուսամիտ առաջնորդութեամբը վաւերացուցեաւ և ղրկուեցաւ ի գործադրութիւն։ Բայց այժմ խնդիրը վերջացած չէ։

Նոր հրատարակեալ Ազգ. Ներքին կանոնագրին 52երորդ յօդուածը կը տրամադրէ որ Թաղ. վարժարանք Թաղ. խորհրդոյ հսկողութեանն ներքև են։ Լաւ, բայց ուէ Թաղ. խորհուրդ չէ՞ր կրնար միթէ իւր անդամներէն զատ օտարի մը յանձնել վարժարանին վարչութիւնը եթէ ոտա մէջ չը գտնուէին կարող և բանիրուն անձինք և կամ եթէ գտնուէին ու նիւթական ժամանակ չունենային բարւոք մատակարարութեան մը պատասխանատուութիւնը ստանձնելու։ Արդ՝ հակառակ այս գաղափարին դէմ յարուցուած ամէն անճոռնի և գձուձ առարկութեանց, վարչական իշխանութիւնը համաձայն գտաւ այդ առաջարկութիւնը վարժարանի մը կանոնաւոր վիճակին միօրինակութեանը, և վաւերացուց զայն, ինչպէս ըսինք քիչ առաջ։

Բայց ահա նոր խոչնդոտ մը գործադրութեանն մէջ։ Թաղ. խորհրդոյ անդամոց երկուքը համամիտ էին այդ գաղափարին, մին ձեռնպահ կը մնար և մին ի՞ՐԷՐԷՆ կը հակառակէր։

Այդ Խորհրդոյ անդամոց երեքն ալ չէին կրնար ընդունիլ վարժարանին հսկողութիւնը, զի երեքնալ հաւասարապէս չափազանց զբաղեալ էին իւրեանց գործերով։ Կը մնար չորրորդ մի անդամ որն որ ամենևին յարմար չէր դպրոցական ամենափոքր խնդրոյ մը կարգադրութեան կամ մատակարարութեան։ Գիտութիւն, բոլորովին կը պակսէր իւր քով։ Դպրոցական գործոց փորձառութիւն, այս ալ իւր գիտութենէն շատ նուազ էր։ Բայց և այնպէս մինչ այս մինչ այն ոչ ոք կը կարգադրէր վարժարանին գործերը։ Զի պատրիարքական հրահանգօք արտօնեալ պարագային գործադրութիւնը չէր տեսնուեր մինչև այսօր։ Բայց այժմ խնդիրը պարզուեցաւ։ Զորս անդամոց երեքը հրաժարեցան և կը մնայ մի անձ, այն ալ նոյն իսկ կեդրոնական վարչութեան օրինաց սահմանին մէջ տուած արտօնութիւնը չը գործադրել ուզողն է։

Այժմ այս խնդրոյն լուծումը կանկալեն Պատրիարքական կեդրոնական վարչութենէն։ Վարչութիւնը պէտք էր որ նախ յարգել տայ իւր օրինական որամադրութիւնները և հրահանգօք հաղորդած պատուէրները։ Պէտք չէ որ թողու որ իւր պատուէրք անհատական քննադատութեանց տեղի տան՝ եթէ նախանձախնդիր է իւր իսկ արժանապատուութեան։ Կանկալենք վարչական իշխանութենէն որ յարգել տայ նաև իւր ներկայացուցիչը եղող Թաղական խորհրդոյ մը մեծամասնութեան որոշումները, և եթէ այդ մեծամասնութեան բացորոշ արտայայտմանը երեք ամիսէ ի վեր (այսինքն վերջին անգամ կատարուած Թաղային ընտրութիւններէն ի վեր) արգելքներ յարուցուած են, ապահովէ ներքին մեծամասնութեան գաղափարաց բացորոշ և օրինաւոր գործադրութիւնը։ Այս խնդիրք չեն վերաբերիր ոչ ընտրողաց և ոչ ընտրելեաց։ Խնդիրը կը կայանայ համայն Հայ Կաթոլիկ հասարակութեան գործոց ներքին վարչութեան իւր արժանապատուութիւնը և կամքը յարգել տալուն վրայ։ Եթէ այս կերպով խնդիրը չը կարգադրուի, գործը կը մնայ Թաղ. նոր ընտրութեանց որը նուազ դժուարութիւն և կնճիռ չեն յարուցաներ անշուշտ։

Օրիորդաբնակ հասարակութիւնը վստահ է իւր Ազգ. Վարչական խորհրդոյ անդամոց կորովին։ Թող Ազգ. Վարչութիւնը փոխադարձ վստահի Թաղ. գործոց տեղեակ, փութաւոր և բարեկարգութեան փափաքող անձանց ճգանցը և նախաձեռնութեանը։

Գ.-ԸՐԷՆ Մ.

ՊԱՆԴՈՒԽՏ ՈՒՂԻՂՈՒՐԻՆ ՆԱՄԱԿՆԵՐՆ

Նոմ. ԺԶ.

Բա՛բեկամ,

Ազգերն ալ անհատներու նման ենթակայ են բաղդի և ժամանակի փոփոխութեան։ Իրաք, լուսաւոր դարու մը մէջ կրթուիլ, յառաջդիմել, ամէն տեսակ խոչնդոտներու և արգելքներու դիմադրել, մեծ մեծ բարեգործութեանց տիրանալ, ամէն օր և ամէն վայրկեան նորանոր գաղափարներու յենլով իրական զօրութիւն մը կամ օգտաշատ արդիւնք մը յառաջ բերել լուսաւորեալ ժողովրդի մը իրէն ու փափաքն է։ սակայն այդ ամէն ինչ ի բաղդածելու համար։ կրթական խնդիրն մեծ դեր մ՚ունենալ պէտք է։ կրթութիւնն ինչպէս անհատն՝ նոյնպէս և ազգաց փրկութիւն է, անշուշտ կրթական այս բարձր խնդրոյն կարևորութիւնն զգալով է որ շատ ու շատ ընկերութիւններ յատկապէս ծնունդ առած են ժողովրդեան մէջ, որոնք մահու և կենաց խնդրոյ չափ արժէք տալով զաւակաց կրթութեան, վատնած են իրենց անգին ժամերն, զոհած են իրենց կարողութիւնն լոկ նպատակ մը յառաջ մղելու համար։

Մեր գոյութեան տարերքը կազմող էութեանց մէջ, որքան դերազանց է հոգին մարմնէն, նոյնքան և դերազանց է այդ ընկերութեանց պաշտօն ու դեր, քան դեր ու պաշտօն ծնողաց որք լոկ կուտան մարմին ու հոգի։

Կարելի՞ է միթէ զանց առնել մանաւանդ վերջերս կազմուած կրթական ընկերութեանցմատուցած ծառայութիւններն, որոց կարգէն կրնայ համարուիլ նմանապէս քաղքիս կանանց դասուն մէջ կազմուած հոգատար Ընկերութիւնն՝ որ տասն երկար տարիներէ ի վեր անընդհատ կը գործէ դեղեցիկ նպատակ մը պսակելու անչափ տենչանօք։

Սոյն Ընկերութիւնն կազմուած է 1879ին՝ շնորհիւ երկսեռ վարժարանաց Նախորդ տեսուչ Մեծ. Մ. Մամուրեան էֆէնտիի, որ իր անձնուէր աշակցութեամբ միշտ խրախուսած է անդամուհիներն, և իր հաղուագիւտ խորհուրդներով գրդիռ եղած է նորա կրթական յառաջդիմութեան։

Քսանի չափ տիկնաք, ամենքն ալ իրարու գաղափարակից և ամուր սիրով մը յօդաւորուած, հիմնադիրներն եղած են սոյն Ընկերութեան, որոնք ժրջանութեամբ, խնարողասիրութեամբ իրենց բոլոր նպատակներն ու իղձերն գործադրելով, ամէն առթիւ ժողովրդեան մեծ մասին գոհունակութեան արժանացած են։ Իրենց գլխաւոր հոգն ու մտածումն եղած էր քաղքիս աղջկանց վարժարանն բարեկարգել, ուսանող աղքատ աղջկանց ու տղայոց գրական պիտոյքն ու զգեստն հոգալ և ըստ կարելւոյն գէթ ժամանակ առ ժամանակ աղջին նուիրել նորատի ուսուցչուհիներ։

Արդեօք քանի՞ն գեղանսեհ բաղդմ՚էր ժողովրդեան դպիլ սոյն Ընկերութեան, որ գիտցաւ ծննդագործել մանկան իմացականութիւնն կրթական նախախնամութեան մը պէս։ Հոր մը խնամօք և մօր մը գուլովով մշակեցին մոքերը։ Իրենց քրտանց մէն մի կաթիլն որ կայլակեց անդ երբէք չեղաւ ոչ ապարդիւն և ոչ ապաշնորհ։

Սակայն ցաւալի է ինձ հաղորդել ձեզ բարեկամ, թէ յիշեալ ընկերութիւնն ընթացող ամսոյս 13ին յայտարարութիւն մը հրատարակած լինելով, վերջերս իրենց առթիւ եղած անշնորհ ցոյցերէն և քսութիւններէն բոլորովին զզուած և գործելու կարողութենէ այլեւս թակացած՝ հրաժարած էին իսպառ դերդրոցի խնամակալութենէ։

Սոյն ազգօգուտ ընկերութեան անդամուհեաց վշտացման և հրաժարման դիմաւորաբար պատճառ եղած են արդի Ուսումնական խորհրդոյ անդամք և մանաւանդ նորընտիր տեսուչ և նշանաւոր մանկավարժ (՚.՚.՚.) Միրաքեանց Յովհաննէս էֆէնտին։

Այն օրէն ի վեր որ սկսած էր պաշտօնավարել արդի տեսուչն վարժարանաց մէջ, դէպ տպաւորութիւն մ՚սկսած էր ունենալ սոյն ընկերութեան անդամուհեաց վրայ, ամէն պարագայի մէջ անվայել ցոյցերով և անհաշտ ընաւորութեամբ կը դործադրէր իր միտումներն։

Ընկերութիւնն իսկոյն գուշակելով այն անյարմարութիւնն որ կը տիրեար իրենց մէջ, և նկատելով որ մանաւանդ այս միջոցին կուսակցական ողբալի ոգին զգալապէս մուտ կը գտնէ վարժարանաց մէջ, թէպէտև տասնեակ տարիներ իրենց դրամագլխին մեծ մասն վատնած էին հռիփս. վարժարանի աղքատիկ սանուհեաց, կարասեաց և այլեալ, ազգի ազգի կրթական պիտոյից համար առանց իրենց ըրած այդ բազմաթիւ զոհաղութեանց վրայ վշտանալու, վեհերոտ դրութեամբ մը և միշտ պատուաբեր կերպով կըտայ իր հրաժարականն, կը մտադրէ իր ազգակցութիւնն նուիրել ուրիշ նմանօրինակ կրթական գործի մը, և իր յարդարած, նորոգած ու չենցուցած այն հանրակշիռ պաշտօնն կը թողու ուրիշ յաջողակ և ձեռնհաս տիկնանց։

Ուսումնական խորհրդոյ Ատենապետ էֆ. խորապէս վշտացած սոյն ընկերութեան հրաժարման առթիւ, սոսկալի պաղարիւնութեամբ նոր ընկերութիւն մը կազմելու կը ձեռնարկէ։

Ընկերութեան անդամուհեաց և Ուսումնական խորհրդոյ մէջ, պատահեցան այնպիսի անհաճելի դէպքեր որոնք մի առ մի հոս նկարագրել անկարելի լինելէ ի զատ չենք ուզեր նմանապէս վիրաւորել ո՛չ մէկ կողմն և ո՛չ միւս կողմն։ Սակայն սա միայն կը բաւականանանք ըսել թէ Ուսումնական խորհրդոյ շատ սուղ պիտի նստի այս գործն, վասն զի աղջկանց դպրոցն ցարդ զուրկ լինելով խնամակալուհիներէ՝ չփոթեալ և խառնակեալ վիճակի մը մէջ կը գտնուի։ Ընդհանուր հաշուով ո՛չ մէկ դպրոցն կը յառաջդիմէ և ո՛չ միւսն։ ցաւ է ըզմիաւնայի ժողովրդին համար, փոխանակ ընտիր ուսանողներ ունենալու այսօր ապարդիւն վրայ, ընդհակառակն գեղեցիկ և լանուածաւալ վարժարաններ ունի։ Ուսանողք ծաղիկ և արմատ են մարդկութեան, անոնցմէ կը ծագին մեծամեծք, ծրնողք ևն։ Մանուկն մատաղ տունկ մ՚է, մանուկն մի տեսակ խմոր է, որու վրայ ինչ դրոշմ որ տանք նոյնն կը պահէ, մի ճերմակ թուղթ է որ ինչ գծեն նոյնը կը մնայցամէ։ պատկերներուն ամենէ օրինակելին և ամենէ գեղեցիկ տիպարն է։ Ինչպէս ուսանողի մը նոյնպէս և ընկերութեան մը յարգն ու պատիւն պէտք է ճանաչել։ Որ ունիցի ականջս լսելոյ լուիցէ։

Գանդուէր Ոսկուրն Զմիւռնա
24 Յունվար 1890

ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

ՀԱՅՈՑ ՄԻԱՑԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ

ՏՈՒԵԱԼ Ի 18/2 ՄԱՐՏ 1889

ՊԱՐՏԻ

	Օ.մ.Ռ.կ
Հանգանակութիւն ըստ ցուցակի	360
Տոմսակք	470 67
Օթեակք և բացէն հասոյթ	71 65
Օտար քաղաքներէ նուէրք	133 19
	1035 51

ՊԱՀԱՆՋԻ

Վարձք թատրոնի	50
Թղթեղէնք, տպագրութիւն, ազդ, ծանուցմունք, «քարտէ» թղթատարի ծախք, երթեւեկ, այլն. այլն.	58
Զարդարանք ծաղիկներու, լուսավառութիւն, պարի վարպետք, այլն.	45
Նուագարան	11
Վարձք կլօպներու, հայելեաց, հրդեհի դէմ ապահովագրութիւն այլն.	12 45
Զուտ հասոյթ Պարահանդիսի	858 97
	1035 51

Դեր-Նախագահ	Նախագահ
Ս. Մատեոսեան	Մ. Հ. Ֆուրէր
Քարտուղար	Գանձապետ
Կ. Սէվէրեան	Ժ. Ազարեան

ՏՈՒԺՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԵԼԻ ՕՍՄԱՆԻՑԷ

Իսմիրնոյ Կեդ. Լրտ.

Գրուստաս թէէսիս օլընմը օլան հարիւր ասր-իւթ-թալիմին 306 սէ նէսի նիսանընդն Կիւնճիւ կիւնիւ քիւշատ մուգարրէր օլտըղընտան, Հնճի սէնէ չակիտանընդն եէվմ մէգքիւրտէն իթիթարէն տէվամէ պաշլամալարը լազմ կէլէճէյի կիպի, «Բասթէօր» ուսուցիչնէ թէվֆիգէն սաղլամ պէօճէք պէսլէմէք վէ գօզա եէթիշտիրմէք ֆէնէրէրինի թահսիլ իշիւն տար-իւթ-թալիմէ կիրմէք իսթէյէնէրին տախի թանզիմ իտէճէքլէրի իսթիտանամէկէրինի եէվմի քիւշատտան էվվէլ տարիւթ-թալիմէ պիրիթա իսվէրինի գայտ իթմտիրէրէք մէքթէպին եէվմը քիւշատնտա տա պիզզամի իսպաթը վիւճուտ էյլէմէկէրի իգթիզա իտէճէյի իլան օլընը։ 3-1

ՏԷՐՕԱՍՏԷԹ ՇԻՐՔԷԹԸ ԹԷՆՎԻՐԻՑԷՍԻ

Բորոֆենոն Կէտ Էլ.

Տէրսաատէթ Կազ Շիրքէթը Թէնվիրիկսի՝ էպնիէյի կէրէք թէնվիր վէ կէրէք ըսրթմագ իշին խթէնիլէն մը զգտարտա կազ վէրէպիրէճէյինի միւշթէրիլէրինէ իլան իտէր։ Պունտան մատտա Շիրքէթը մէգքիւրէ՝ ավիզէ, լամպա, սապալար վէ եէմէք ըսրթմայա մախսուս քիւշիւք մանկալար սաթըն ալմագ իշիւն Սթամպոլտաքի իտարէխանէսինէ միւրաճաաթ իթմէք լազըմ կէլէճէյինի, վէ մէգքիւր իտարէխանէտէ զիքր օլընան էշեատան պիրքայը նէվվէր պուլընրպ, հէր պիրինին իւզրինտէ ֆիլաթը մագթուր մուհարրէր իտիւկինի տախի միւշթէրիլէրինէ իթմաթ իտէր։

Սթամպոլտա Սիրքէճի իսքէլէսի գուրպինտէ Տուլունը Ումումիյէ իտարէսի իթթիսալինտէ 7 նիւմէրօյա միւրաճաաթ օլընա։

ԻԼԱՆ

«Միքայէլ, Միհրան վէ Ստեփան Մեսրոպեան Շիրքէթի» իւնանընյա Գալաթատա Տէմիր խանընտա նօմէրօ 3 մաղազատա էվլաքա ատտ պիր մասլահաթկիւզար օտասը թէէսիս օլունմըշ օլուպ, մէգքիւր մաղազատա էվլաքա ատտ քեսֆիֆէի մուամէլէ՝ չէրտիթը մութէտիլէ իւզրէ իճրա օլունուր։ Շէօյլէ քի, էվլաք իւզէրինէ ագչէ իգրազ ու խթիգրազը, վէ էվլաք վէ ագարքն պէյ ու ֆիրուխթը, էվլաք վէրկիսինին ատտ օլարքը տտիրէյէ թէէտիյէտ, ֆէրազ վէ էվլաքը մէգզուֆէնին թէվսիր ինթիգաը, վէ նիհայէթի էվլաքըն տէվարը պէլէտիյէճէ պիճիճիմէ խուսուսաթընին թէսվիյէսի տէրէօհտէ օլընաճաքը, վէ քէմալը տիգզաթ ու սիրաթլա իճրա խիլէճէյի իլան օլունուր։ 3-1

ՍԱՕԹ ԵԱՂԸ

Տէրսաատէթ 13 դեկտ. 1888

Մ. Սաօթ վէ Մ. Գօնճ,

Սըֆթաը ըէսմիյէտ հասէպիյէ սիզին քիրէճ վէ սօտա իբօֆօսֆիթի Մօրինա պալըգ եաղընը թէնրիւսէ իթմէկէ վէսիկյայա օլամամագտա խէմ տէ, սարը աթըպալա թարաֆընտան վագը օլան թէէրիւպէկէրտէն վէ քէղտ պիզիմ խասթախանէկէրիմիզտէ պազը աթըպայտա իճրա իթտիրտիկիմ թէէրիւպէկէրտէն անլաշըլըրընա կէօրէ, սիզին մէգքիւր թէրթիպլինիզ խասթալար թարաֆընտան գօլայլըգլա ալընմագտա, վէ պիր խայլը զէմանտան պէրու ֆէնընը թըպպըն իշպու թէէրթիպտէ կէօրմիշ օլըպը պիճիճիմէ մուհասսէնաթ թէպկյիլն իթմէկքտէ տիր։

Սէր թապկալը հաղրէթը Շէէրիկյարի
ՏՕԳԹ. Լ. Լ. ՄԱՎՐՕՍԷՆԻ ԲԱՇԱ

---

(49)

ԿՕՐՏՕՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀԵՂԻՆԱԿ

ՖԵՐՈՎԲԻ ԼԻՄՕՆՃԵԱՆ

Երբ երիտասարդ միլիոնատէրը տեսաւ որ անոր մէջ իր անունը գրուած էր, երեսը բոլորովին մոխրի գոյն առաւ, և յուսահատօրէն վար կախեց իր գլուխը։

—Հիմայ ամէն բան հասկցաք, այնպէս չէ՞, հարցուց Ոստիկանութեան տեղակալը։

—Այո՛, հասկցայ։

—Ըսելիք մը ունի՞ք մեզի։

—Թէ ձեզի և թէ ամէն տեղ ըսելիքս սա է որ հրամանատար Կօրտօնի ոչ առեւանգման և ոչ ալ բանտարկութեան խնդրոյն մէջ ամենաւին մասն ունեցած չեմ։ և այս մասին ինչ որ կրնամ գիտցած ըլլալ, բոլորն ալ դուրսէն խնացածներս են։

—Այսու ամենայնիւ, հրամանատարը նոյն իսկ ձեր տանը մէջ բանտարկուած է։

—Իմ տա՛նս մէջ բանտարկուած է կըսէք։

—Այո՛, ձեր տանը մէջ։ գռնապանիդ, աւազակաց խումբ մը, և նոյն իսկ Թիւ «Հարիւր Մէկ»ն ձեր գործակիցները կամ թէ գործիքները եղած են։

—Ո՛վ Աստուած իմ, ինչե՞ր կըսէք, պարո՛ն։

—Բայց փառք Նախախնամութեան, թէ՛ գռնապանիդ, թէ՛ Թիւ «Հարիւր Մէկ» աւազակապետը, թէ՛ իր աւազակ ընկերը, և թէ նոյն իսկ դուք, հիմայ Արդարութեան ձեռքը կը գտնուիք։

—Կամ ես խենթեցած ըլլալու եմ կամ դուք, պարո՛ն դործակալ։

—Այդ կէտը Արդարութիւնը պիտի վճռէ, պարո՛ն։ հիմակու հիմայ ձեր պարոքն է մեզի հնազանդիլը։

—Կը հնազանդիմ, պարոն դործակալ։ տարէ՛ք զիս ուր որ պիտի տանիք։

—Նախ Կօրտօն հրամանատարին պահուած տեղը պիտի տանինք ըզձեզ։

—Ուրեմն գիտէ՞ք թէ ուր պահուած է այն։

—Ո՛չ, մենք չենք գիտեր, բայց դուք պիտի հաճիք մեզի ցուցնելու այն ստորերկրեայ դաղտնի տեղը, որ տակաւին անծանօթ է մեզի։ այսու ամենայնիւ, պէտք եղած ատեն առանց ձեր օգնութեան ալ պիտի դտնենք այն արգելարանը, եթէ դժոխքի խորերն իսկ ըլլայ։ բայց մենք ձեզի վերջին բարեկամութիւն մը ըրած ըլլալու համար կը թողունք որ ձեր իսկ ձեռքովը ցուցնէք մեզ այն դաղտնի վայրը, որով՝ ոճրագործութիւններդ քիչ մը թեթեւցուցած կրնաք ըլլալ յաչս Արդարութեան։

Դաղտնի արգելարանի կամ ստորերկրեայ բանտի խօսքը մոռացել տուաւ Հէնրի Ֆայրպրանտը։ միլիոնատէրը քանի մը վայրկենի չափ գլուխը ձեռացը մէջ առաւ։ յետոյ ծանր ծանր զանի վեր վերցնելով, բան մը չդիտցողի և ապշեալի մը պէս,

—Ցանս մէջ ստորերկրեայ դաղտնի արգելարանի մը խօսքը ըրի՛ք, ըսաւ։

—Այո՛, պարոն, և ինչպէս ես, նաև Նորին Վսեմութեան պարոն տեղակալը անհամբեր կ՚սպասենք որ վերջապէս մեր առջեւ իջնալու բարեհաճիք այն դաղտնի վայրը մեզի ցուցնելու համար։

—Հիմայ միտքս կուգայ որ տանս պարտէզին ծայրը ստորերկրեայ նկուղ մը կայ։ եթէ խնդիրը ատոր վրայ է, ամենայն հաճութեամբ կըրնամ առաջնորդել ձեզ հոն։ բայց այժմէն կը վստահացնեմ զձեզ որ բոլոր աշխատութիւններդ և փորձերնիդ անօդուտ պիտի ելնեն։

—Ի՞նչպէս։

—Գրեթէ քսան տարի կայ որ այն նկուղը բոլորովին անգործածելի մնացած է, և յանուն ամենասիրելւոյս կերդնում որ երբէք հոն ոչ ոք ոտք կոխած է և ոչ ալ ես անձամբ այն տեղը տեսած եմ։

—Բայց ատոնք արգելք մը եղած չեն ըլլար որ հրամանատարը այն անծանօթ տեղը պահել տուած ըլլաք։

Հէնրի Ֆայրպրանտ բոլոր իւր արեան տակն ու վրայ եղած ըլլալը կ՚զգար։

Սակայն խօսքը երկարել չուզեց։

—Քալեցէք, պարոններ, ըսաւ և ինքը անոնցմէ առաջ սենեկին դրռնէն դուրս ելնելով, սանդուղքն վար իջնել սկսաւ։

Երբ պարտէզը հասան, ծերունին Նիկօ, Ուիլիըմ Հարթըն, օրիորդ Մաթիլտ, երկու ուրիշ դաղտնի պաշտօնակալք, և չորս ոստիկանք իրենց միացան։

Պարտէզին ծայրը խումբը կեցաւ։

Հէնրի Ֆայրպրանտ քիչ մը ատեն փնտռտուքէ ետեւ, վերջապէս դետինը քարէ կափարիչ մը տեսաւ, որուն վրայ երկաթեայ օղակ մը կար։

Սակայն կափարիչը չէր բացուեր։

Ներսի կողմէն կղպուած ըլլալու էր այն։

Տասներկու հուժկու ձեռաց միացեալ օգնութեանը պէտք զգացուեցաւ, այդ ներքին փականքը կոտրելու համար։

Կափարիչը բացուած ատեն, քարէ երկար սանդուղ մը երեւան կելնէր։

Խումբը լռին կերպիւ այդ սանդուղէն վար իջնել սկսաւ։

Երբ ամենէն վարի ոտքը հասան, քսանտի նեղ ուղի մը ելաւ իրենց առջեւը, որուն միւս ծայրէն, լուսոյ հետք մը տեսնուիլ սկսաւ։

Ահա հոս տեղ Ոստիկանութեան Նախարարի երիտասարդ տեղակալը, ամբողջ խումբը կեցնելով, ինքը միայնակ յառաջացեր, դաւիթ մը հասեր, և հոն՝ իրեն ծանօթ ձայն մը լսելով սարսռացեր էր։

Իւր սիրուհւոյն ձայնն էր զինքը սարսռեցնող ձայնը։

Ահա այս կերպիւ լռելեան յանկարծակի երեւցեր էր այն սեռամին վրայ, ի տես որոյ ապշեր և սարսափեր էին հրամանատար Կօրտօն, և իւր ծնգերուն փարած դեղեցիկ մանկամարդուհին, առանց տեղերնուն շարժելու կարողութեան։

ԻԲ.

ՑՈՒ ԶԻՋ ՏԵՍԱՐԱՆԸ

Պարոն տեղակալին հրաւէրին վրայ, ամբողջ դուրսի խումբին կարգաւ ներս խուժած ըլլալնին արդէն ըսած էինք։

Երբ հրամանատար Կօրտօն, այդ խումբին մէջ տեսաւ օրիորդ Մաթիլտը, բոլոր միւս ներկայները և իր անցեալ վիճակի դառնութիւնքը և մատնութեան սոսկալի գաղտնիքը առանց միտք բերելու, իր ծնգան փարած գեղեցիկ անծանօթուհին մէկդի հրեց, աթոռին վրայէն վեր ցատկեց, ռումբի մը պէս առաջ նետուեցաւ, և օրիորդ Մաթիլտի առջեւ ծնգան վրայ դալով յափշտակեց և իւր բերնին տարաւ այն չքնաղ աղջկան ձեռքը, որուն մարելով հրամանատարին վրան իյնալուն շատ բան մը չէր մնացած։

—Ո՛հ, տեսայ ձեզ վերջապէս, տեսայ, և եթէ պիտի մեռնիմ, ուրախութեամբ կը մեռնիմ հիմայ, օրիորդ, աղաղակեց անուանի և քաջամարտիկ զօրավարը, գրեթէ տղու մը պէս լալով այն գեղանի աղջկան առջեւ։

(Շարունակ.)

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԱՌԱՋՆՈՐԴ

ՀԱՑ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԵԱՆ

ԿԱՄ

ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

Բարեյիշատակ բանաստեղծ Տօք. Ներսէս Մէգպուրեանի հեղինակած պատկերազարդ Քերական—Հեգաբան—Ընթերցարան, որ իւր պարունակած բարոյական գեղեցիկ խրատներով, յոյժ օգտակար հանդիսանալով մանկանց, 14 անգամ ի լոյս ընծայեալ է բիւրաւոր օրինակներով, սակայն այժմ սպառած լինելով ի խնդրոյ տեղացի եւ գաւառացի բազմաթիւ ազգայնոց վերատպուած է տակաւն թղթով եւ հաստատուն կազմով, յատկանշալով 100ին 10ը ԹԱՍԱԿԻՒՂԻ ԳԱԼՖԱՆԱՆ ՈՐԲԱՆՈՑԻՆ։

Կը ծախուի բոլոր Հայ գրավաճառաց եւ Ջրաւաճառ Պօղոս եւ Յակոբ տղաներու խանութը։ Կեդրոնատեղին է Պարտիզպանեան տպարան, Ի Բազա խան թիւ 2-3։

Գին 1 ղրուշ 3—2

ՐԷԺԻ ՇԻՐՔԷԹԻ

Բարձրագոյն կէտն էլան.

Րէժի շիրքէթի հիսսէտարանը՝ հիսսէ սէնէպլէրինն Մէշլիսը ուժումի թարաֆընտան գարարկիր օլան սէրմայէնին թէնզիլիսի միւպէյլին տակա իլէ տակալանմալարը իչուն փեռարլարն 8/20ն՝ կիւնիւնտէն իթիպարէն համիլ օլաղզլարը հիսսէ սէնէպլէրինի աթիտէ մուհասուբ միւէսսէսաթը սարրափկէյէ թէսլիմ իթմէյէ տավէթ օլնընբլար։

Տէրսաատէթտէ Պանգը Օսմանի,
Պէրլինտէ Մ. Մ. Պէյլարօղլը,
Լօնտրատա Պանգը Օսմանի,
Բարիզտէ » »
Վիէննատա Աւսթրիանին Թիճարէթ վէ Սէնայի միւմթազ պանգարտա։

Հիսսէ սէնէտաթը իւլէ պիրլիքտէ պիր տէ օրտրօ պուլունճագ տը։ Պուլօրտրօլարին նիւսխէլէրի իսէ գիրբ օլնան միւէսսէսաթը սարրաֆիկէ թարաֆընտան հիսսէտարանա վէրիլէճէք տիր։

Տամկալանմագ իւզրէ թէսլիմ օլունանագ հիսսէ սէնէտաթը իւլէ պիրլիքտէ վատէլէրի հիւլուլ իթմէկ պէնիմէվէ գուբօնլար տախ պուլունանագ տը։

Հիսսէ սէնէտաթընը ախզ ու գազզ իտէճէք օլան միւէսսէսաթ՝ հիսսէ սէնէպլէրինի, սէրմայէնին թէնզիլիսի միւպէյլին օլան տակա իլէ տակալարգտան սօնրա իլք 5 սէնէի մուամէլէյէ ալտ օլան գուբօնլարը քէսէճէքլէր, վէ հիսսէ սէնէպլէրինի թէսլիմ իտէճէք օլան հիսսէտարանա հիսսէ սէնէպլէրինի կէրի վէրմէքլէ պէրապէր, 1890 յունվար 4/16ում ինիգատ իտէն Մէճլիսը ուժումիտէ թահկիք գարարա ալընան հիսսէի թէմէթթիւյի, եանի հիսսէ պարընա 15 Ֆր. վէ լիրան Օսմանի 100 ղրշ. հիսապլյա 57 ղրշ. վէ եաթստ 10 շիլին 4 բէնա հիսսէտարանա թէսլիմէ իտէճէքլէր տիր։

Տէյեր էլան

1888—1889 սէնէսի իչուն 1000ում 1 հիսսէյէ իսապլէք իտէն մէպլաղը 2 լիրան Օսմանի իլէ 1 ղրուշ 602/1000 տէն իպարէթ իտուկնի վէ մէպլաղը մէպզարը 1890 սէնէսի փետրվարին 3/17ին կիւնիւնտէն իթիպարէն իլք 5 սէնէի մուամէլէյէ մախսուս օլան գուբօնլարը թէսլիմինէ ուզաղալ շիրքէթին մէրքէզը իտարէսի էվենէսինտէ թէսլիմէյէ օլունանագը Րէժի շիրքէթինին միւէսսիսլէրինէ մախսուս հիսսէ սէնէտաթը համիլէրինէ իսթար օլունուր։

Իչալու գուբօնլար իլէ պիրլիքտէ շիրքէթին վէզնէսինտէն թէտարիք օլընապլէք օլան պիր պօրտրօ տախի թէսլիմ օլունանագ տը։

8—7

ՍԱՐԱՖԻՅԷ

ԷՎՐՕՊԱ ԳՈՐՍԱՍԸ

Լօնտրա 17 փետրվ.

Ինկլ. էհսամը Ինկ. Լիր.	097-11/16
Օսմ. էհսամը աչքլյը	17-7/8
» » գաբանտը	17-7/8
» » Սէրի Ա	40-3/4
» » » Գ	25 1/4
» » » Ս	18·
Օթօման 1871	95-3/4
Օսմանկը Պանգասը	11 3/8
Ռուսիա իսթիգրազը	103-1/2
Մըսրը տուչ. մութահքտէ	91-1/8
» հմթիյազը	103-7/8
Տահտա Սանիկէ Մըսրը	84·
Թոլիլտ իսթիգրազը	·
Մա ճաուխթ. էհսամը 1877	·
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	25-18-6

Բարիզ 17 փետրվ.

Ֆրանս. էհս. 3 % ֆր.	87-92 1/2
» » 4 1/2 %	105-47 1/2
Սէնի Օսմ. էհսամը աչքլյը	18-12 1/2
» » գաբանտը	18-10
Մի-պոտէլ	
Սէրի Գ.	25 75
» Ս.	18 40
Բուամէլի լըմէնտրֆէրի	73-75
Օսմանլը Ռէժիսի էհսամը	517 50
» Պանգասը	536 25
Գրէտի Լիոնէ	727-40
Գրէտի Ֆոնսիէ	·
Դէսնթուար ա'Էսպագնթ	652-50
Միւվէյիշ ագփոնը	2302 50

Ռուսիա 5 % 1877	-
Իթալիա էհսամը	94-25
Մըսրը ֆոնտ. մութահքտէ	476-75
Եունան 5 % 1879	455·
Գամպիօ 3 այ վատէ	25-29

Վիէննա 17 փետրվ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	119-30
Բուամէլի լըմէնտրֆէրի ֆի·	36-20
Օսմանլը Ռէժիի աքսիօնը	116-

ԳԱԼԱԹԱ ՈՐՍԱՍԸ

Էահ. ուս. տիւն ագչ. գաբ.	19-31
» » » էն եիւքսէք	19-31
» » » էն աշաղը	19-29
Պու սապահ աչքլյը գ. ք.	19-29
Իսթիգրազը տախիլի տիւն գաբ.	45-07
» » » էն եիւքսէք	45-07
» » » էն աշաղը գ. ք.	45-05
» » » աչքլյը	45 05
Մըսրը մութահքտէ գաբ.	40 30
Պու սապահ աչքլյը	-
Սէռի Ա.	-
» Պ.	25-10
» Գ.	19-34
Բուամէլի լըմէնտրֆէրի	73-20
Ագչէ փաղի	7-
Ռէբօր Ղրշ.	-
Հէվալէսիդ »	35·

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	8-26
Մթամպոլ պանգասը	7-15
Սօսիէթէ ժէնէրալ	4-26
Թրամվայ	4-77

ԱԳՋԵԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.ում	Ղրշ. Բ.
Պէյազ մէճիտկէ ֆարգը	108-25
Մէճիտլիք »	100-30
Պէշլիք »	103-20
Ալթընըզ »	103-20
Ինկլիզ Լիրասը	110-14
Ֆրանսըզ ալթունը	87-26
Ռօլ	20-05
Գրէմից ալթունը	51-10
Գ.-ը.-ս գաստէր	08-56

ԹԱՍԻՖԻՃ ՔԵԱՂԸՏԸ

20) լիք քեաղբա	-
50) » »	11-
100) » »	-
500)» »	-
1000)» »	10-
10000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԿԷՐԻ
ճանիպը ալիսնտէն

(Նումէրօ 22)

Բէվէնտուզ չէքէրի ըէնկ, ըէվէնտուզ սիյահ ըէնկ 100 թօքտան 150 թօք.

Մատարօյամ սիյահ ինճէ 20 թօք տան 30 թօք.

Մուգավա՝ բաքէթի 16ըգ, մուգավա բաքէթի 20լիք 100ուն 15 բաքէթի.

Պիրինճի նէվ ինկիլիզ սիճիմի 6տան 10 տուղինա.

Թուտկալ 12տէն 20 գըյէ.

Միւճէկլիտ գօլսար 50—70 գըյէ.

Բէնկլի գարթօն 70—100 գըյէ.

Մէչին բէնկլի 80—100 ատէտ.

Ֆիուժ քեաղրը նիւմունէսի վէճճ իլէ միխթէլիթ քիլօտա 40-50 թօք.

Եաէրը ճէտիտ քեաղրը 20 քիլօ. 80—100 թօք.

Սիլինտիրլի էլէք պաթալը 15—20 թօք.

Տարէի ասքէրիյէ միճէլլիտխանէսի լազմէսի իչուն 1306 սէնէի մալիյէսինէ մահսուսէն արնանագ օլան էշեանրն՝ չուպաթն 21ինճի չարչեպիկ կիւնինէ գատար միւնագատասը իճրա վէ 22ինճի բէնճէնպիկ կիւնիւ գարարը գաթիսի վէրիլէճէկնտէն, իթասընա թալիպ օլանլարըն՝ մագամը Սէրասքէրի Մուհասէպաթ տախիէսի շիւպէի մախսուսէսինէ կէլմէլէրի իլան օլունուր։

6 շուպաթ 1890

3—1

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԿԷՐԻ
ճանիպը ալիսնտէն

(Նումէրօ 21)

Թահնիյէ իտարէսի տէյրմէնի ի չիւն միւպայաա օլընանագ իբի եիւզ գրրգ մէթրօ պէրիմմիլին իթասընա թալիպ օլանլարըն՝ թարիխը իլանտէն իթիպարէն պիր հաֆթայա գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տախիէսինէ կէլմէլէրի իլան օլունը։

5 շուպաթ 1890

3—2

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԿԷՐԻ
ճանիպը ալիսնտէն

(Նումէրօ 20)

Տարէի ասքէրիյէ տէրունինտէ պազգալ վէ սիմիտճի տիւքեանը։

Տարէի ասքէրիյէ տէրունինտէ չէրպէճի վէ սուճը վէ մահալլէպճի տիւքեանը։

Տարէի ասքէրիյէ տէրունինտէ դրաամթխանէ տիւքեանը։

Տարէի ասքէրիյէ տէրունինտէ արգուշհալճը տիւքեանը։

Միւսաֆիրխանէի ասքէրի տէրունինտէ մէէքիւլաթ վէ մէչրուպաթ սաթըճըլարը։

Իսկիւտարտա շարը անպարը իթիխալինտէ ֆէսճի տիւքեանը։

Ալյան սարայ դարուսը խարիճինտէ գարագօլխանէ արսասընտա պարագա։

Գալաթատա Ազապլար գարուսընտա Գալֆաթ մահալինտէ պարագա։

Տէֆթերտար ճիվարընտա Ֆէսխանէ գարշըսընտա պօսթան։

Մամպատա տէրունինտէ պիր պապ պազգալ տիւքքեանը։

Պալատէ մուրագգամ տիւքքեան վէ սարիէնին միւտտէթի գօնթրաթօլարը իսթամ պուլմասընա մէպնի հուլալ իտէճէք իչ եիւզ ալթը սէնէսի մարթընտան իթիպարէն թալիպլէրինէ իճար օլընմագ իւզրէ միւզայէտէյէ վազ օլընը, իչալու չուպաթն երկիրմիսինտէ գարարը գաթիսի վէրիլէրէք գօնթրաթօլարը պիր թանդիմ մարտըն պիրինճի կիւնիւ թէպլիմի իճրա գըլընճաղընտան, թալիպ օլանլարը մագամը Սէրասքէրի Մուհասէպաթ տարիէսի շիւպէի մախսուսընա կէլմէլէրի իլան օլունուր։

3 շուպաթ 1890

3—3

ԻԼԱՆ

Պահչէ գաբուսընտա 4 նօմէրօլը տիւքքեանտա սաքին միւֆիս թիւֆէնքճի Յովհաննէս Դասապեան զիմմէթինտէ ալաճաղը օլանլարըն՝ Դանուննամէի թիճարէթին 170ինճի մատտէսսի մուճիպինճէ ալաճագլարընտ տէֆթերների թանպիմ իլէ ասիմի սիտարլէրէրին իսթիսապ վէ թայինի հագգընտա իսթիշարէ օլընմագ իւզրէ իշպու 305 սէնէսի չուպաթն 17ինճի միւասարֆ օլան ճուսաս երթէսի կիւնիւ սաաթ 7 բատտէլէրինտէ մահբէմէի Թիճարէթը Պահրիյէնին իճլաս օտասընա կէլմէլէրի իլան օլունուր։

Ժիւժ գօմիսէր
Նուրէր

5 շուպաթ 305

Գարարը միւնագասատան իթիպարէն պիր սէնէ զարֆընտա Ռն Գաբանը իսկէլէսինտէն Տէրսաատէթտէ վազը քեաֆֆէի իմարաթա նագլ օլունանագ տագիդին 2 չուվալը պիր եիւք իթիպար օլընմագ վէ իւսկիւտարա չէգարըլճագ տագիդին պէհէր չուվալը իչիւն իսրաճիկ օլարագ թագինէտէն 5էր բարա վէրիրմէք իւզրէ պէհէր պարկիր հիւքիւ 60 բարատա թալիպի էօհտէսինտէ պուլունարղընա, վէ չէհրը ճարրի բումինն 19ընճը բազար էրթէսի կիւնիւ սաաթ 9ա գատար հէր գաչ բարա վէ էրթէսի սալը կիւնիւ 100տէ 5 թէնզիլ օլունը ի սէ գապալ օլունըպ, անտէն ոնրա թէնզիլ գապալ իտիմէյէճէկինէ պինտէն, նօգանը իլէ նագլ իմմէք վէ տահա զիյատէ մալիւմաթ ալմագ իսթէյէնլերին մէճլիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։

6 շուպաթ 305 3—1

Գավագ լիման մէմուրը պինպաշը ըրիֆաթլու Սէյտ Մէշմէտ էֆ.-նին՝ սէնէ 306 վէ 27 նիւմէրօլը իլամ մուճիպինճէ թօրխանէի Ամիրէ քէթէպխանէսինտէ ըրիֆաթլու Արիֆ էֆ.-յէ տէյնի օլան մալիւմ իւլ մրգտար մէպալիղին թէավիրէսի գրմնընտա Գազանճը մահալլէսինտէ Շամտանճը սօգաղընտա 14 վէ 16 նիւմէրօլար իւլէ մուրագգամ միւթէսարրըֆի օլորըզը նրոֆ խանէսինին՝ թարիխը իլանտան իթիպարէն 15 կիւն սօնրա պիլմիւզայէտ ֆիրուխմէքընա թէչէպիւս օլընճաղը՝ Պէյօղլու պիտայէմ մ.հ քէմէսի իճրա մէմուրիյէթի ճանի պինտէն իլան օլընը։

29 քեանունը սանի 305

Գարթալ ղազասընա թապի Բէնտիք գարիյէսինտէ Թէմիրյէ Նամ մահալտէ թարաֆընը Ավրամ վէ հաճի Իսմայիլ թալալարը վէ լեպը տէրեա իլէ մահտուտ թահմինէն իւչ տէօնիւմ պիր գրթա արագի հայիկ 27 քեանունը սանի 305 թարիխիլէ մահալինճէ մէվզրի միւզայէտէյէ վազ օլունուրընտան, թէպարուր իտէճէք պէտէլի լիրա 100 ղրուշ հիսապլյա թէովիրէ օլունագ իւզրէ թարիխը մէզքիրան իսթիպարէն 61 կիւնտէ իհալէի եվվէլիյէ, վէ 31 կիւն միրուրինտէ տախի թապիպ էօհտէսինտէ իհալէի գարիյէսի իճրա գըլընճաղընտան, թալիպ պուլունանլարըն՝ միւտտէթը մէզքիւրէ զարֆընտա բէյ ազչէլէրի իլէ պէրապէր Գարթալ մէճլիսը իտարէսի էվգաֆա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։

4 շուպաթ 305.

ՔԻՐԱԼՐԴ ՏԻՐԲԷՆԱՆ

Սամաթիա ճատտէսինտէ Ագարճա Զէչմէսի իթիթիսալինտէ քեատն տէրունինտէ պիր օտա, պիր մամպախ, պիր գուլու վէ պիր ապտէսխանէ լի միւշթէմիլ քեարկիր պիր տիւքքեան քիրայա էվրիլէճէկ կինտէն, թալիպ օլանլարըն՝ մամպասմըզա միւրաճաաթ էյլէմէլէրի իլան օլունը։ 5—4

ԹԷՍՎԻՃԻ ՀԻՍԱՊ

Օ ՖԱՊՐԻԳ ԸԼԻՒՆԻ

350, Պէ.յօղլու ճատտէի քէպիրինտէ ՊՕՆ ՄԱՐՇԵՆԻՆ ԻԹԹԻՍԱԼԻՆՏԷ

ԳԸՇ ԷՄԹԱԱԼԱԲԸՆԸՆ ՍԱԹԸՇԸ

ԷՐԲԷՔ, ԳԱՏԸՆ ՎԷ ՁՕՃՈՒԳԼԱՐ ԻՉԻՒՆ

ՖԱՊՐԻԳ ԸԼԻՒՆԻՆ ՄԱԶԱԶԱՍԸՆԸՆ սահիպլէրի, գըշ էմթաալարընըն՝ սուհուլթէլէ իլթիրա օլունապիլմէսի իչիւն միւշթէրիլէրինէ հաղրգաթէն էհվէն ֆիյաթը պիր ֆրսաթ թագտիմ իթմէքտէ օլտուգլարը կիպ, իչալու յունվարըն 13ինճի ԲԱԶԱՐ ԷՐԹԷՍԻ կիւնիւնտէն իթիպարէն Պէյօղլունտա ասպա կէօրիւլմէմիշ պիր ԹԷՍՎԻՃԻԼ ՀԻՍԱՊ եանի «ԼԻԳԻՏԱՍԻՕՆ» պաշչայանաղընը պէյան իտէրէք, հիւրմէթլու էհալինին տախի մէզգիւրը էմթաասան իլթիրա ի տէֆէքլերինէ ասլա չիւհէճէ եօգ տը։

Իչալու սաթըշտաքի ֆիյաթլարըն էհվէն օրմասընը թաստիգ իթմէք իչիւն, էհալինին մէզքիւր մաղազալը թէչրիճի էյէյիպ, կէօզլէրիյէ կէօրէրէք թէէմին օլաճագլարը աչիքտար տը։

Ֆիրուխթ օլունանագ էմթաալար գիրտէքիրէտէն միւրէքքէպ օլուպ, էշսիյէ քի, ֆիրթանլըգ, եունը գուժաչլար, մէթրօիլ ֆանէլլալար, էնվահ չուխալար, եուն գարեօլա էօրթիւլերի, ավ լիչիւն եէլէքլեր, ժէրսէյլէր, դաաբն վէ էրքէք չօրապլարը, շալլար, ֆիչիւլեր, ֆանէլեր վէ պէյազ դէօմլեքլեր, խալըլար, գօրսէլեր, ֆանէլալար, գերավաթլար, մատամօլ վէ ամէրիգան պէղլերի, զոյէթ տայանըգլը կլասէ էլտիվէլէր, էնվահ ճինս պէղլեր, սուփրա թագըլարը, թէլաթօ մալեօրարը, բէյլուչ էլ բէշկիրլերի, քէթէն վէ չերթինք պէղլերնտան եսթագ չարշաֆլըգարը վէ սարիէ։

Քէզալիք միւթէլիթ վէսիլէլերէ ամթաեքի մալարդ տախի էհվէն սաթը.

Իքի էնլի եուն ֆիսթանլրգ՝ արշընը 4 ղ.լըզը 2 3/4 ղ.ա, Բէնկի սաֆի եուն ֆանէլա՝ արշընը 4 ղ.լըզը 2 1/4 ղ.ա, Սաֆի եուն մէրինօս՝ արշընը 3 1/2 ղ.լըզը 3 ղ.ա, Էրքէք իչիւն եուն ֆանէլա՝ 7 ղրշ. Ֆանէլա կէօմլէք՝ 10 ղ. Իրքէքի սաթէն՝ 3 1/2 ղ.լըզը 3 ղ.ա, Եուն եօրկան՝ բարշասը 23 ղ. Ամերիգան՝ 24 եարտալգ 28 ղ. Բէնքի վէ իբէքի բըլիւ՝ արշընը 11 ղ. Կլասէ էլտիվէնէր 4 տիյմէլի՝ 10 ղ. Շուէտ էլտիվէնի 4 տիյմէլի՝ 8 ղ. Գըլուֆը դաաբն չէմսկէսի՝ 16 ղ. Էրքէք իչիւն էօրկիւ եէլէք՝ ատէտի 4 1/2 ղ. Վիյի պէգի՝ արշընը 3 1/2 ղ.լըզը 2 1/2 ղ. Սուֆրա բէշկիրլերի՝ տուգինասը 24 ղ. Պրօսէ եաագլար իչլէմէյի մէնտիլէր՝ տուգինասը 6 ղրշ. Էրքէք կէօմլէյի էյի ճինս 13 ղրշ.

Թէսթիրօ Մալեօլարը, Կիւզել Գօղուլար, Ինճէ Պէյազ Զամաշը Թագըմը։

10—7

ՁՂԱՑԻՆ

ՀԻՍԱՆԴՈՒԹԻՒՆՔ

Լ-ա-ռ-ա-ռ-Ի-ա-ր-ա-ռ-ա-ր-ա-ն-ա-ր-ա-ն-ա-ր-ա-ն